

ԼՈՒՐԵՐ

ԵՌԱՎԱԼՈՒԹՈՒՄ
ՀԱՅԱԴՈՒԼԸ
ՇԱՐՈՒՆԱԿԻՒՄԸ

Հացդուլաւորներէն երեքը ազատամարտիկներու պահպէսի մօտ

Եռաբլուրում հացադուլը շարունակում է: Շաբաթ օրը զո՞յուած ազատամարտիկների պանթէոնում էին 12 հացադուլաւորներ, ովքեր պատրաստում էին իրենց ակցիան շարունակել մինչև Յունիսի 20-ը:

Հացադուլաւորներից մէկը՝ առաջին կարգի հաշմանդամ Անդրանիկ Կետիկեանը, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում վրդովմունք յայտնեց, որ քաղաքավետարնը չի թույլատրել ընդդիմութեան Յունիսի 20-ի հանրահաւաքն անցկացնել Ազատութեան Հրապառակում. - «Կը ցանկանալի մէր քաղաքավետին, որ ողջամիտ լինէր՝ մանկական խաղերը մանկական այդում կազմակերպուէին, այլ ոչ թէ Ազատութեան Հրապարակում»:

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանում կայացուած արդարացման երկու դատավճիռների վերաբերեալ հացադուլաւորն ասաց. - «Դա ձեւական բնոյթ է կրում՝ որ Եւրախորհրդին ցոյց տան, որ մարդասիրական գործեր են կատարում»:

Կէտիկեանը վատահեցրեց, որ հացադուլը կը դադարեցնեն միայն այն դէպքում, «Եթէ լինեն մէր այն ցոյցատախտակի պահանջները եւ ընդհանուր պահանջները՝ արդարութեան»:

Պատառքի վրայ գրուած պահանջները հետեւեան են՝ ազատ արձակել «քաղբանապարկեալներին», պատժել Մարտի 1-ի ոճապործներին, համրահաւաքների մասին օրէնքը վերադարձնել նախկին տեսքին, չարտաքսել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Մէֆիլեանին:

ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծարութակուածէջ-էն

Որ եւ իշխանութիւնները համամիտ են զոնէ արատների արձանագրման հարցում: Խտավայի իշխանութիւններն ընդունում են, որ զոյլութիւն ունի մաֆիա, որը խոչընդուռում է այս կամ այն խնդրի լուծմանը: Մեր մաֆիոզները նառած են խորհրդարանում եւ իշխանութեան այլ օրակներում եւ անարգել գրաղում են իրենց յանցաւոր գործունէութեամբ: Մավելյանիա այցելած «պլենկուներներն» ու «կոլոմբիները» յատակորէն արձանագրում են, որ ընտրութիւնները կեղծուած են, «մէր» Պրեսկուն ու կոլոմբիչն սկզբում ասում են, որ ՀՀ ընտրութիւններն ազատ եւ արդար էին, յստոց էլ զայիս են՝ «յետընտրական գործընթացները շտկելու»: Հենց այդ պատճառով էլ այստեղ ժողովուրին գոնէ յոյս ունեն, որ թերութիւնները երբեւէ ուղղուելու են, իսկ մեղանում այդ յուսը, մեղմ ասած, շատ փոքր է:

ԱՌԱԽՈՅ

ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊԵՇԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՅԱՆՉԱԺՈՂՈՎՈՒՄ «ԺԱՌԱԳՈՒԹԵԱՆ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԵՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Յունիս 16-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանի առաջին նիստում Հայաստանի Ազգային ժողովը ստեղծեց Մարտի 1-2-ին երեւանում տեղի ունեցած իրադարձութիւններն ուսումնասիրող ժամանակաւոր յանձնաժողով: «Ժառանգութիւն» խմբակցութիւնը քուշարկութեանը չի մասնակցել:

Յանձնաժողովի կազմում կը ներառուի երկուական պատզամաւրութեան իւրաքանչիւր խմբակցութիւնը եւ նակախ պատզամաւրոր: Անկախ պատզամաւրոր է ընտրուել լեռվա Խաչատրեանը:

«Ժառանգութիւն» խմբակցութիւնն անդամ Արմէն Մարտիրոսեանը «Ազատութիւն» ուղղուած կայանին յայտնեց, որ իրենց մասնակցութիւնը յանձնաժողովի աշխատանքին հարցականի տակ է, քանզի իրենց սկզբունքային առաջարկները չեն ընդունուել:

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՍԵԼԻՆ ԱՇԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՐԱՆ

Երկուշաբթի, Յունիս 16-ին «Ի պաշտպանութիւն քաղաքանութիւն վարչութիւն» յանձնախումբը բողոքի ակցիա էր նախաձեռնել Արման Բաբաջանանին անյապաղ պատ արձակելու պահուանդով:

Ակցիացի մասնակիցները երթով շարժուեցին դէպի Գլխաւոր դատավագութիւն, ապա Հիւսիսային եւ Բաղրամեան պողոտաներով՝ դէպի նախապահի նստավայրը:

Յունիսի 26-ին լրանում է «Ժամանակ երեւան» թերթի զիլաւորութիւն ստագիր Արման Բաբաջանանին ազատութիւնից զրկելու երկու տարին:

2007 թուականի Յունուարին Զինուորական գործերով վերաքննիչ զատարանը գինձառաջութիւնը իստուսպինը եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով Բաբաջանանին դատապարտել էր 3 տարի և ամիս ազատազրկման՝ Հիմնարուած համարելով նախորդ տարուաց Յունիսին առաջին ատեանի դատարանի կայացրած վճիռը: Վերաքննիչը սոսկ վեց ամսով կրծատել էր պատժի չափը:

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԵԼ ՔԱՇՔԱՇՈՂ ՈՒ ՀԱՅՐՈՅԱՌ ԶՈՒԱՌ

«Ի՞նչ է մտածում հանրապետութիւնն նախագահի աթոռը զբաղութեանող մարդը: Ամէն ինչ կատարում է ի ցոյց աշխարհի: Ամէնք՝ ոստիկանապետը ինքնազլուխ է, սակայն գործադիր իշխանութիւնը իւրաքանչիւր քայլի համար պատասխանատու է կատավարութիւնը, իսկ որոշ հարցերում՝ երկրի նախագահը», - մի շարք ՀՀ-ների կազմակերպած ենիւլ կատարած համարական մարդինները մէրծել են միջնորդութիւնները:

Ակցիային մասնակցում էր նաեւ վերջերս ազատ արձակուած ժիրայր Մէֆիլեանը, ով «Ազատութիւն» ուղղուականին տուած հարցազրուցում ասաց, որ այսօր-



Քաղանական Արման Բաբաջանան

բարձրակարգ պատասխանի

ՀԱՐԵՎԱՐՈՅՑ

ՍԴՀԿ-ի ԱՏԵՍԱՊԵՏ ԼԻԴԱՄԻԼԱ ՍԱՐԳՍԵԱՆ.

«ԹՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՉՓՈՐՁԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՀՐԵՇՏԱԿԻ ԿԵՐՊԱՐՈՎ»

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՎԱՐԵՑ
ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«ԻՐԱՀՈՒՆՔ»

Յունիսի 20ին Ազատութեան հրապարակում արմատական ընդդիմութեան նախատեսած հանրահաւաքը երեւանի քաղաքավետարանը չարտոնեց՝ պատճառաբանելով նոյն օրն այդ վայրում մէկ այլ միջոցառում լինելու հանգամանքով։ Քաղաքավետարանը նաեւ ընդդիմադիրներին առաջարկել էր հանրահաւաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի յարակից տարածքում։ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այսուածնայնիւ, աներեր են։ Նրանք կրկին դիմել են քաղաքավետարան Ազատութեան հրապարակում կամ Մատենադարանի յարակից հապարակում հանրահաւաք անցկացնելու յատով։ Փաստորէն, ընդդիմութեան ծրագրած հանրահաւաքը հերթական անգամ չարտոնուեց, մինչդեռ միայն մի քանի օր առաջ լրատուածիջոցների հետ ճեպազրցում չհնախագահ Սերժ Սարգսեանը վատահեցրեց։ «Ովքեր ուղում են հանրահաւաք անցկացնել, խնդրեմ, թող դիմեն, եւ քաղաքավետարանը, իրաւապահ մարմիններն անպայման նրանց ընդառաջ կը գնան, նրանց հանրաւորութիւն կը տան հանրահաւաք անցկացնելու»։ Ստացում է՝ կամ վերջիններս ամիսներ շարունակ «ընդպատճակ չեն գնացել» նախագահի խոսքին, կամ Սերժ Սարգսեանը տեղեակ չէ հանրահաւաքների պարբերաբար մերժումներին, կամ...»

Այսուհանդերձ, Հայաստանի ՄԴՀԿ ատենապետ ԼիիդՄիլլ ՍԱՐԳՍԵԱՆԻՑ փորձեցինք պարզել, թէ ի՞նչ սպասելիքներ ունի այս հանրահաւաքից։

- Իշխանութիւնը հերթական սխալը գործեց՝ առանց լուրջ հիմնաւորման չարտոնելով հանրահաւաքը, փաստեց տիկին Սարգսեանը։ Սա այլեւս ընդդիմութեան խնդիրը չէ, այլ հասարակութեան եւ իշխանութեան։ Մերժելով հանրահաւաքը՝ նա հասարակութեանը մերժում է բարձրաձանելու իր խնդիրների մասին։ Սա թոյլ իշխանութեան կեցուածք է։ Շատերի մէջ դժգոհութիւնն այնքան մէծ է, որ խնդիրը ոչ թէ լեւոն Տէր Պետրոսեանին նախագահ դարձնելն է, այլ այս իշխանութիւնից պատռելը։ Եթէ կարծում են, թէ իմիտացիոն, ժողովրդավարական կեցուածքը ընդունելով հասարակութեան վաստակութիւնը կը շահեն, չարաչար սիալում են։ Ի սկզբանէ նրանք սիալ ուղիով գնացին։

- Յունիսի 20-ի հանրահաւաքը կարող է նոր գործնրացի սկզբ դառնալ։

- Հանրահաւաքը հասարակութեան պահանջն է, այլ ոչ թէ ընդդիմութեան խնդիրը։ Եթէ հասարակութիւնն իշխանութիւնից պահանջում է հանրահաւաք, որտեղ ինքն արտայացուելու եւ լինելու հանրաւորութիւն կ'ունենայ, ապա իշխանութիւնները պարտաւոր են հասարակութեանն ապահովել այդ հանրահաւաքը։ Իսկ եթէ չեն արտօնում, միեւնոյն է հասարակութիւնը տրամադրուած է այն իրականացնելու։ Այս պարագյում մենք պարտաւոր ենք նրանց կողքին լինելու։ Բայց չարտոն-



ՄԴՀԿ-ի ատենապետ
Լիլիթ Սարգսեան

ուած հանրահաւաքը վերահսկելի չի կարող լինել։ Դժգոհ, համաթափուած հասարակութիւնից չես կարող լուռ, հանգիստ հանրահաւաք պահանջել։ Նման իրավիճակում ողջ պատասխանատութիւնն իշխանութիւնների վրայ է ընկնում, քանի որ իրենք չարտոնեցին

հանրահաւաքը։ Հետեւաբար նրանք դեռեւս ժամանակ ունեն վերահսկելու իրենց դիրքորոշումը, քանի որ հանրահաւաքը, անկախ որեւէ հանգամանքից, տեղի է ունենալու։

- Սակայն օրենս Սերժ Սարգսեանը հաւատադիմութեացրեց, որ քաղաքապետարանը, իրաւապահ մարմիններն անպայման կ'ընդարաջնեն եւ հանրաւորութիւն կը տան, որ ընդդիմութիւնը հանրահաւաք անցկացնի։

- Ո՞ւմ պարզ չէ, որ ամէն ինչ համաձայնեցում է Սերժ Սարգսեանի հետ։ Թող չփորձի հասարակութեանը ներկայացնալ հրեշտակի կերպարանքով։ Ակնյայտ է, որ նա բացարձակապէս հրեշտակ չէ։ Այդ «թող վիչելու» պրոցեսն արդէն անցել է։ Պէտք է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնեն։ Նա անընդհատ խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների բացառման մասին, սակայն իրականում հենց դա է ուղղում առաջարկել։

Բայց նախ նախագահական, յետոյ էլ խորհրդարանական ընտրութիւններ պէտք է լինեն։

- Իսկ գուց այս իրավիճակից դուրս գալու ելքը ոչ թէ արտահերթ ընտրութիւններն այլ ընտրութիւններ են, այլ ընտրութիւններ են մուտքած ինչու։

- Արտահերթ ընտրութիւնը կարող է լինել երկխօսութիւնից յետոյ։ Երկխօսութիւնն անխուսափելի է, բայց քայլերը պէտք է շխանութեան կողմից լինեն։

- Եւ, ըստ ձեզ, որո՞նք են այդ քայլերը։

- Արտօնել հանրահաւաքը։ Եթէ ժողովրդի հետ խնդիրներ չունի, ապա Սերժ Սարգսեանը թող զայ հարթակակութեանը թող կայ հարթակակութիւնը մեր կողքին (մենք բարբարում ենք չենք)։ Երկխօսութիւնը կը ծաւալենք հենց ժողովրդի առաջ։ Այսաեղ էլ կը տեսնենք՝ ողջ կանոնադրութիւններ անցկացնեն։ Այս անընդհատ խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների բացառման մասին, սակայն իրականում հենց դա է ուղղում առաջարկել։



3rd Annual Homenmen Camping



THREE DAYS FRIDAY THRU SUNDAY
JULY 4 • 5 • 6
43830 Cottonwood Rd., Newberry Springs, CA 92365
ALL MEALS, WATER AND SODA INCLUDED

Alcoholic Beverages Also Available

LIMITED TENT RENTAL: \$10.00 PER DAY

Activities:

- Volleyball
- Basketball
- Football
- Swimming
- Trap Shooting
- Off-Roading
(bring your own vehicle)
- Horseback Riding
- Poker Tournament
- Blot Tournament
- ... And Many More



We appreciate your support!

RESERVATIONS MUST BE MADE BY: June 30, 2008

* Number of Persons Attending

- @ \$85.00 per person (3 Days)
- @ \$60.00 per child under 12 (3 Days)
- @ \$65.00 per person (2 Days)
- @ \$40.00 per child under 12 (2 Days)

* Number of Tent Rentals (Sleeps 4 • Limited Availability)

- @ \$30.00 (3 Days) @ \$20.00 (2 Days)

Enclosed is my check total for: \$ _____

I am unable to attend. Enclosed is my donation of: \$ _____

FOR MORE INFORMATION CALL:

LENA (626) 398-0506 or TED (310) 466-7779

3 DAYS FRIDAY THRU SUNDAY

JULY 4-6, 2008

2 DAYS SATURDAY AND SUNDAY

JULY 5-6, 2008

Names: _____

Phone: _____

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉԸ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՌՃ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻՆ 1915 ՅՈՒՆԻՍ 7-ԻՆ

Հնչակեան կուսակցութեան Կեդր. Վարչութիւնը 7 Յունիս 1915 Ելրոպայի պետութեանց եւ հանրային կարծիքին կ'ուղղէ Երկրորդ ԿՈՉ մը, օրուան դէպքերուն ազդեցութեան տակ, որ մէծ հետաքրքրութիւն կը ստեղծէ ամէն կողմ եւ Հայկական Հարցը նորէն օրուան մտահոգութիւններուն մաս կը դարձնէ: Ահա այդ ԿՈՉը, զոր կու տանք ամբողջութեամբ:

ԿՈՉ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՌՃ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻՆ

Պերլինի վեհաժողովի 61րդ յօդուածով մէծ պետութեանց կողմէն պաշտօնապէս ճանչչուած Հայկական Հարցը, որ երեք հարիւր հազար հայ զոհերու արիւնովը սրբազործուած, եւ 1895 Մայիս 11ի Քարենորդամանց ծրագրովը ամրապնդուած է, ցարդ մնաց ծրագրային վիճակի մէջ, որովհետեւ անոր լուծուած կարելի չեղաւ ստանալ առանց մէծ պետութեանց փոխ յարաքերութիւնները խախտելու եւ հետեւաբար Ելրոպայի խաղաղութիւնը վտանգելու:

Ելրոպայի մէջ ուժերու հաւասարակշռութիւնը եւ զինուած խաղաղութիւնը պահպանով պետութիւնները իրենց շահերուն ներդաշնակ նկատեցին՝ օսմանեան ախտավարակ եւ խարիսուլ կայսրութիւնը պահելու թէզը: Հակառակ որ թուրքիան դարերու ընթացքին քազմաթիւ անգամներ ապացոյցը տուաւ՝ վերանորոգուելու եւ բարեկարգուելու արդիական պետութիւնները: Վանոնց վճռական քայլ մը չառին արդիւելու համար ժողովուրդի մը բարիկ-բարիկ ըլլալը: Եւ եթէ երբեմն երբեմն պետութիւններէն մէկը փորձած է Հայ ժողովուրդի վրայ թրքական բարեարուութեանց դէմ բողոքելու, ատիկա թուրքիու մէջ իր տնտեսական թափանցուած եւ բարեարական ազդեցութիւնը ամրացնելու նպատակով էր: Պետութիւնները հայկական բարենորոգումներու ինդիքը կերպով մը յետաձեկելով՝ նպաստեցին թուրքիու մէջ ստեղծուած անիշխանական վիճակի սստականալուն եւ անուղղակի պատճառ դարձան հայկական կոտորածներուն, որոնք սարսափեցուցին ամբողջ աշխարհը:

Ասոնցմէ եւ ոչ մէկը, ոչ միայն չյուղուեցաւ ու չծառացաւ կարմիր Սուլթանին դէմ, թափուած անմեղ արեան հաշիւր պահանջելու անկէ եւ կամ դահճապետին ձեռքերը բռնելու, այլ եղան պետութիւններ, որ ուղղակի թելադրիչները եղան այս ջարդերուն, քանի որ Հայ ժողովուրդի բնածնչուածովը պիտի անհետանար այն միակ խոչընդուռը, որ վաղը չայսատանի մէջ կրնար ցցուիլ իրենց դէմ եւ հանդիսանալ բնական ժառանգորդներէն մէկը հոգեվարքի մէջ գտնուող թուրքիու:

Համիտի տասարուածէն եւ «Միութիւն ու Յառաջիմութիւն» կոմիտէի յաղթանակէն ետք, ապահովութեան եւ բարեկարգութեան պետութիւն մը ստեղծելու փորձերը՝ նոյնպէս ձախողեցան: Երիտասարդ թուրքերը ինքոյնքին ցոց տուին Համիտի հետեւողներ, եւ իրեւ արժանաւոր յաղորդները անոր, բարենորոգումներ մտցնելու մէջ եղան՝ նոյնքան անընդունակ: Կիլիկիոյ 1909ի հայկական ջարդերը եւ 30,000 զոհէրը գործն են այդ կոմիտէի, որ կը գործադրէր այս կերպով համիւլամական ծրագիրները:

Ոճիրը, թալանը, բռնաբարութիւնները, հողազրկումները, քրիստոնեայ ազգերու նկատմամբ գործադրուած ճնշուած եւ զանոնք օրէնքէ դուրս նկատելու սկզբունքը, մէկ խօսքով՝ համիտեան գարշէլի շրջանը յատկան զորձեակերպը, դարձաւ նոր թուրքիու պետական վարիչներուն պետական քաղաքականութիւնը:

Հակառակ այս անուրանալի եւ պետքանիսու վաստերուն, պետութիւնները դարձեալ շարունակեցին ներողամիտ բարեացակամաւթեամբ վարուի թուրքին հետ, մինչեւ իսկ աջակցելով անոր՝ նիւթապէս եւ բարոյապէս: Այսպէս՝ անոնք նպաստեցին թրքական բանակին ու նաւատորմին կազմակերպման ու գօրացման, առանց մտածելու թէ գերմանիոյ համար կը ստեղծէին: Մինչեւ ոչ ոքի համար զալտնիք էր թէր գերմանասիրութիւնը աւելի ու աւելի կը չեղուուէր ու կ'ամրապնդուէր երիտասարդ թուրք կառավարութեան եւ իթթիհատ կուսակցութեան շարքերուն մէջ:

Մէծ պետութեանց Մերձ. Արեւելեան այս քաղաքականութեան հետեւանքով Ասիական թուրքիու մէջ ամենէն կենսունակ, քաղաքակիրթ, արդիւնաբերող եւ ընդունակ Հայ ազգը մնաց լքուած ու միս մինակ, ձգուած իր դահիներուն ձեռքը:

Մէնք հոս Ելրոպայի դէմ ամբաստանողի դէրին մէջ չէ, որ կը մտնենք, անոր ատենը չէ հիմա: Որպէս իսկական վկաներ՝ կ'արձանապերէնք միայն անցեալի իրողութիւնները: Ատելութիւնը չէ որ կ'առաջնորդէ մէկ՝ մէր այս համառօտ յարաքերութեան մէջ, այլ՝ արդարութեան եւ ճշմարտութեան զարգացուածը:

Ու այսօր, պետութեանց աջակցութեամբ հօրացած հայ ազգին աեղ տկար, գենսահարուած ու կոտորակուած հայութիւնը, իր սեփական ուժերով նետուած ռազմի դաշտը, դաշնակիցներուն կը մատուցանէ փայլուն ծառացութիւններ, իր արեամ բաժինը տալով դաշնակիցներու մղած պատարար պատերազմին:

Երբեակ համաձայնութեան պետութիւններէն վայելած այս աջակցութիւններուն հակառակ, թուրքիան ինքոյնքը նետելով կրուի ասպարէզը, գերմանիոյ հաշլուն, իր հողային ամբողջականութիւնը ենթարկեց անխուասկելի վտանգի ու մէջտեղ դրաւ Օամանեան կայսրութեան բաժանման հարցը:

Գերման միլիթարիզմին ստեղծած մէծ պատերազմը, յաղթական դաշնակիցներուն պիտի վերապահէ աշխարհի հինցած ու անբնական քարտէզը նորոգելու փառաւոր դէրը՝ ազգութիւններու ազատութեան սկզբունքին վրայ:

Օամանեան կայսրութիւնը իր արկածախնդրութեամբ ստորագրեց իր մահավճիռը ու այլեւս ժամանակի խնդիր մըն է իրերե պետութիւն աշխարհի վրայէն անոր անհետացումը: Հայաստան, որուն վրայ թրքական բարբարութիւնը ցարդարութեամբ այժմ դարձած է ու ազգազաջաշտացաշտ թուրքիու եւ Ռուսիու միջեւ, բաժնեւով լեհական պատասակիրը: Բայց երբ ամբողջ աշխարհութիւնը պատուալութիւն գույքութիւնը, հայտապահից ամագուազը աշխարհութիւնը, պատուալութիւնը ու համապահական Պելճիքայի ճակատագիրը ամերական լեհական պատասակիրը: Բայց երբ ամբողջ աշխարհութիւնը պատուալութիւնը կայսեր մասնաւութիւնը մանաւամդ հերոսական Պելճիքայի ճակատագիրը: Բայց երբ ամբողջ աշխարհութիւնը պատուալութիւնը կայսեր մասնաւութիւնը մանաւամդ հերոսական Պելճիքայի ճակատագիրը:

Քրիստոնեան կայսրութիւնը վաղեմի հարստահարիչը՝ այժմ ինքինքը բոլորովին ազատ ու անպատասխանաւոտու զգալով, սկսած է 1894-96ի մէծ կոտորածները կրկնել: Մեր սեփական արժանահաւատաւութիւնները որեւէ կամակած չեն ձգեր այս մասին:

Դաշնակից կառավարութիւններուն 24 Մայիս թուականով հարապ-

րակած միաձայն յայտարարութիւնը, որով Բ. Դուռը

եւ իր ներկայացուցիչները անձնապէս պատասխանա-

տու կը հոչակէր Հայաստանի մէջ կրկնուած մասսա-

յական ջարդերուն, պաշտօնապէս կը հաստատէ մեր ներկայացուցաւ կացութիւնը: Բայց մենք, հայերս, շնորհակալութիւն յայտնելով միասին դաշնակիցներուն այս գեղեցիկ մեխանիզմի մէջ կամած համար համար աշխարհական կարծիքը եւ այս պատասխան կամած համար աշխարհական կարծիքը եւ այս պատասխան անհատապէս նկատի չէր առաջարկութիւնը: Այսպիսի յայտարարութիւնը կը գունդուն կը կուսական կամած համար աշխարհական կարծիքը եւ այս պատասխան անհատապէս մասնութիւնը:



կրնար 300,000 հայերու կեանքը կրկնել այն ատեն:

Հայաստանի մէջ սկսած ջարդերը պիտի շարունակուին անտարակոյս: Հայ ազգը, որ նախապատմական ըրջաններէն ի վեր իր գորութիւնը ազգակաղաքական կարծիքի հարեց ներկն եղած ապահանձնութիւնը կը կուսական կամած համար աշխարհական կարծիքի համար աշխարհական կարծիքը եւ այս պատասխանի անհատապէս նկատի չէր առաջարկութիւնը: Այսպիսի կուսական կամած համար աշխարհական կարծիքը եւ այս պատասխանի անհատապէս նկատի չէր առաջարկութիւնը:

Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը, նկատի առնելով այս պարագան, յանուն մարդկութեան եւ արդարութեան կոչ կ'ընէ քաղաքակիրթ աշխարհական կարծիքի հանրային կարծիքի եւ չէզոք պետութիւններուն, միաձան դիմումով մը բռնելու այն ոճրագործ ձեռքերը որոնք կը մեռցնեն պատմական ապահութեան ազգութիւնը:

Կը յուսանք որ Ելրոպայի եւ Ամերիկայի քաղաքակիրթ մամուլը արձագանդ պիտի տայ մէր այս կոչին: Ան ամէն առթիւ իր համակրութիւնը եւ աջակցութիւնը յայտնած է Հայաստանի համար անդէպի: Սենք անհունապէս երախտապարտ ենք այդ մ

ԳԱՂԱԹԹԱՅԻՆ

ԼՈՍ ԱՆԺԵԼԵՍԻ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆ ՆՈՐ ՆՈՒԱՃՈՒՄ

ԼԻՆՏԱ. ԳԱՆՑԻԼԵԱՆ

Հայ Քոյրերու Վարժարանի ընտանիքը կ'ուզէ ուրախութեամբ յայտարարել, իր աշակերտուհիներէն Վարդի Պարպար Պոյաճեանի նուաճած կրթական նոր յաջողութիւնը: Արդարեւ, Ութերորդ դասարանի աշակերտուհի, Վարդի եւ Հայ Քոյրերու Վարժարանի 7-8րդ դասարաններէն 5 աշակերտ աշակերտուհիներ այս տարուան ֆետրուար ամսուն մասնակցեցան ձան Հաբկինս համալսարանի կազմակերպած քննութիւններուն եւ արժանացան «ձան Հաբկինս» համալսարանի արժանացան «ձան Հաբկինս» համալսարանի արժանաւոր աշակերտներու մրցանակին, «University Center of Talented Youth»: Մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, Մայիս, 2008 Լոս Անձելըսի նահանգային համալսարանի մէջ, ուր հաւաքուած էին բոլոր խոստմալից պարման պարմանուհիները, որոնք ստացած էին 95% եւ աւելի միջին, սոյն մրցանակաբաշխութեան Վարդի կը ներկայացնէր Հայ Քոյրերու Վարժարանը, որ վերոյիշեալ մրցանակին արժանացող միակ Հայ Վարժարանն էր:

Յիշենք, որ ձան Հաբկինս համալսարանը կը կազմակերպէ Միացեալ Նահանգներու մակարդակով քննութիւններ, որուն կրնան մասնակցիլ Միջնակարգի բոլոր այն աշակերտները, որոնք ստարեկան հերթականութեամբ կայացած նահանգային քննութիւններուն (ITBS) կ'ապահովեն 93% եւ աւելի միջին, ապա ձան Հաբկինս համալսարանի կողմէ կազմակերպուած քննութեան իրաւունք կ'ունեան մասնակցելու, այս տարի Միացեալ Նահանգներու տարածքին ձան Հաբկինս համալսարանի քննութեան մասնակցեցան 73 հազար միջնակարգի աշակերտներ, եւ 95% եւ աւելի միջին ապահովողները ստացան համապատասխան գնահատագիր:

Վարդի Պոյաճեան այն քիչերէն էր որ 2006-07 տարեշրջանի նահանգային ITBS քննութիւններուն ապահովեց բարձր միջին եւ



Վարդի Պարպար Պոյաճեան

Հրաւերուեցաւ մասնակցելու ձան Հաբկինսի քննութիւններուն, որը համագոր է համալսարան մուտքի քննութիւններուն:

Կը շնորհաւորենք Վարդին իր ապահոված արտակարգ յաջողութեան համար, ան արգամիքն է իր յարատեւ եւ կեդրոնացած աշխատանքին, նաեւ կը շնորհաւորենք Վարդիի ծնողքը, որոնք ամէն ձեւով գորավիկ կը կանգնին Վարդիի մասնակցած ծրագիրներուն եւ կը քաջալերեն զինք: Հարկ է յիշել որ Վարդի իր դպրոցական աշխատանքներու կողքին կը հետեւի երաժշտական դասընթացքներու եւ լաւ դաշնամուր կը նուազէ, շնորհալի մարզիկ է, կը վազէ եւ մասնակցած է Միացեալ Նահանգներու մակարդակով մրցումներու: Ան մասնակցեցան «Արարատ Տան» կազմակերպած Հայոց պատմութեան մրցոյթին եւ իր դասընկերներուն հետ երկրորդ տեղը շահեցաւ:

Այս բոլորը կ'ենթադրէ կազմակերպուածութիւն, աշխատանք, եւ յարատեւութիւն... կը մաղթենք նորանոր նուաճումներ Վարդիին, թող որ անոր օրինակը վարակիչ ըլլաց մեր նոր սերունդի բոլոր պարման պարմանուհիներուն եւ բոլորն ալ, Հայ ժողովուրդի արժանաւոր զաւակներ, իրենց նուաճումներով եւ յաջողութիւններով հպարտութեամբ լեցնեն Հայ համայնքի զաւակներուն հոգիները:

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՒ ԳԱՆԱՏԱՐԱՅՈՑ ԹԵՍԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒ ԵՒ ԹԵՍԱԿԱՆ ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԺՈՂՈՎ



Գերշ. Տագրատ Եպս. Գալստանեան, Գերշ. Տռվնան Արք. Տէրտէլեան էւ Գերշ. Տագրատ Եպս. Պարսամանի Արքապիսկոպոս Տէրտէլեանի մասնակցութեամբ Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ՝ Հոգած. Տաճառ Ծ. Վագրդ. Եարտութեանի, Թեմական իորհուրդներու հոգեւորականներու եւ թեմիս Քահանաց առաջնորդներու Սարկաւագներու, կատարուեցաւ կարծ ժամերգութիւն մը:

Համատեղ ժողովի Առաջին նիստը բացուեցաւ երեք թեմակալ Առաջնորդներու աղօթքով: Արեւմտեան թեմի թեմական իորհուրդի Ատենապետ՝ իրաւաբան Տիար Յովսէկի Կանիմեանի, Առաջնորդարանն ներս գումարուեցաւ թեմական իորհուրդի հերթական ժողովը:

Համատեղ ժողովի Առաջին գումարուեցան երկու ժողովները:

Հինգշաբթի, Յունիս 12ին, թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովսէկի Առաջնորդութեամբ իրաւաբան Տիար Ճողէք Կանիմեանի, Առաջնորդարանն ներս գումարուեցաւ թեմական իորհուրդի հերթական ժողովը:

Նոյնպէս Հինգշաբթի, Յունիս 12ին, Առաջնորդարանի Արքէն եւ կլորիա Համբար Դահլիճին մէջ՝ Նախագահութեամբ Արեւելեան թեմի Առաջնորդ, Գերշ. Տ. Խաժակ Արքապիսկոպոս Պարսամանի եւ Ատենապետութեամբ Տիար Օսկար Թաղումեանի, գումարուեցաւ թեմական իորհուրդի հերթական ժողովը:

Ուրբաթ, Յունիս 13-ին երեք

Տարը էջ 17

www.massisweekly.com

authentic cuisine
full hookah bar
VIP membership
full cocktail bar
live belly dancing
live music and DJ

ATLANTIS
RESTAURANT AND NIGHT CLUB
626.449.4599
162 N. SIERRA MADRE BLVD.
PASADENA, CA 91107

massis Weekly

Volume 28, No. 22

Saturday, JUNE 21, 2008

Armenia's Rights Activists Slam Government Action As Imitation

Demands Of PACE Resolution Have Not Been Fulfilled

YEREVAN -- A number of human rights organizations issued a statement Tuesday criticizing the Armenian authorities for making an imitation of the fulfillment of the demands laid out in a Council of Europe resolution on the political crisis in Armenia.

They in particular said that no independent inquiry has yet been conducted into the circumstances of the March 1 events and the developments that had led up to them and no one has been brought to responsibility for at least ten deaths and hundreds of injured people. They also said that the matter was entrusted to a commission formed by the coalitional forces in the parliament that "does not enjoy public trust" and "has many times proved its anti-democratic nature."

The human rights activists say that despite few decisions to change measures of restriction in relation to some, most of those arrested for political reasons still remain in custody. They also discard as cosmetic the amendments made in the law on freedom of assembly, as a result of which, they claim, the constitutional rights of Armenian citizens to a peaceful assembly still remain restricted.

Artur Sakunts, head of the Vanadzor-based regional branch of the Armenian Helsinki Citizens' Assembly, fears a possible 'political deal' between the Venice Commission, which gave a positive conclusion to the amendments made by the Armenian legislature in the law on assemblies, and the authorities of Armenia.

"I consider it to be a deal with Armenia's authorities. That is, political factors here prevailed over democratic principles," Sakunts asserted.

The human rights campaigner does not exclude that the Council of

Europe Parliamentary Assembly (PACE) may give Armenia more time to fulfill its demands.

"But an inadequate approach in such a situation would show that the Council of Europe is not consistent with its principles," Sakunts added.

Meanwhile, Armenian Helsinki Association head Mikael Danielian, who met with visiting PACE Monitoring Commission member Georges Colombier on Tuesday along with heads of another three nongovernmental organizations, told RFE/RL that all speakers at the discussion voiced an opinion that the demands of the PACE resolution have not been fulfilled by the Armenian authorities.

"I expressed my opinion that if Europe wants Armenia to move towards democracy, pressure must be exerted on Armenia's authorities and some sanctions must be applied," Danielian said.

Representatives of the other NGOs declined to answer questions citing the confidential nature of the discussion.

While in Armenia, Colombier also met with families of arrested politicians.

Marine Harutiunian, the wife of politician Grigor Voskerchian, told RFE/RL that they had presented the current situation to the co-rapporteur and what she described as the 'illegal course of legal proceedings'.

"We received a strange answer — You want us to apply sanctions against Armenia? But do you understand that by pushing [Armenia] out of the Council of Europe you will not get your husbands released? And I put a question to them — and what would happen if you don't impose sanctions? Will there be 'March 1' again? Will you be responsible for that then?"

Swedish Parliament Refuses To Recognize The Armenian Genocide

SWEDEN -- On June 12, 2008, the Swedish Parliament, with the votes 245 to 37 (1 abstain, 66 absent), rejected a call for recognition of the 1915 genocide in the Ottoman Empire. On June 11, a long debate took place in the Swedish Parliament in regard to the Foreign Committee report on Human Rights, including five motions calling upon the Swedish Government and Parliament to officially recognize the 1915 genocide. In its answer (2007/2008:UU9), a majority consisting of the ruling alliance parties together with the Social Democrats (opposition party) proposed rejecting the motions, whereby the Green (Miljöpartiet) and the Left (Vänsterpartiet) parties announced their reservations, forcing the Parliament to have a debate in the main chamber before the proposal was voted

on. The argumentation for why a recognition should be rejected was based on four main assumptions:

-no particular consideration regarding the Armenian situation has ever been in form of an UN Resolution, either in 1985 or any other occasion.

-The Committee understands that what engulfed the Armenians, Assyrian/Syrians and Chaldeans during the reign of the Ottoman Empire would, according to the 1948 Convention, probably be regarded as genocide, if it had been in power at the time.

-There is still a disagreement among the experts regarding the different course of events of the dissolution of the Ottoman Empire. The same applies to the underlying causes and

Continued on page 4

Opposition Defiant After Ban Popular Movement Presses Ahead With Rally Plans

YEREVAN -- Armenia's opposition led by former president Levon Ter-Petrosian has reiterated its plans to stage a rally later this week despite the refusal of Yerevan's authorities to authorize it.

Levon Zurabian, a leading member of Ter-Petrosian's Popular Movement, said on Wednesday that the rally will take place on Friday in the area adjacent to Matenadaran, the ancient manuscripts depository in downtown Yerevan.

Earlier the opposition had planned its June 20 rally in nearby Liberty Square, the scene of the opposition's nonstop post-election protests broken up by security forces in a predawn action on March 1. The municipality, however, had not allowed the rally to be staged in the square citing another planned event for the venue as the reason for rejecting the bid. Nor did the city officials grant the opposition an opportunity to gather near Matenadaran, as an alternative suggesting they gather in a small square near the capital's largest football arena just off the city center. The opposition, however, rejected that offer out of hand.

"Our rally will take place," Zurabian said at a press conference. "It is authorized under Article 20 of the

Universal Declaration of Human Rights and Article 29 of Armenia's Constitution."

An administrative court in Yerevan upheld the municipality's decision in its ruling on Tuesday in a move perceived by the opposition as another evidence that courts in Armenia lack independence.

Since the March 1 deadly street clashes in Yerevan the municipal authorities have rejected just about every rally permission request filed by the Ter-Petrosian camp basing on controversial amendments to the law on rallies allowing the authorities to ban opposition protests practically at will.

"Remaining committed to laws and a legal manner of action, as well as interested in a normal holding of this political arrangement, we suggest that the authorities appoint municipality and police representatives who will be in contact with the leaders of the Movement and will ensure a normal course of the rally," the opposition movement said in a statement.

The planned rally will come three days before the start of the session of the Council of Europe Parliamentary Assembly in Strasbourg where the organization is expected to discuss Yerevan's compliance with its resolution on the political situation in Armenia.

European Court Judges In Favor Of Closed Armenian TV

STRASBOURG -- A Strasbourg-based court has found the Armenian authorities at fault for repeatedly refusing to issue a broadcasting license to a television station, A1 Plus, that was controversially taken off the air in 2002 and has not been allowed to resume its work ever since.

In a press release issued by its Registrar on Tuesday, the European Court of Human Rights said it had held unanimously that there had been a violation of Article 10 (freedom of

expression) of the European Convention on Human Rights concerning the Armenian authorities' refusal to grant the applicants' requests for broadcasting licenses.

The Court also awarded the applicant company, Meltex Ltd, 20,000 euros in respect of non-pecuniary damage and 10,000 euros for costs and expenses.

The case concerned the appli-

Continued on page 3

Belgian Goes on Hunger Strike in Armenian Capital

YEREVAN -- A citizen of Belgium went on an open-ended hunger strike in Yerevan after his Armenian wife alerted him to 'the presence of political prisoners' in the country.

Luc Vandevale, a 51-year-old builder currently based in Armenia, told RFE/RL he meant his hunger strike in the Armenian capital's central Northern Avenue as a demand for the release of political prisoners in Armenia.

"It is not acceptable to have political prisoners in a democratic country. It means it is not a democracy," Vandevale said to RFE/RL in French. "Armenia that represents the Council of Europe must release political prisoners."



Belgian hunger striker Luc Vandevale

The Belgian said he could not plan for how long he would continue his action, but added that it depended

Continued on page 2

U.S. Filing With The International Court Of Justice Acknowledges Armenian Genocide

WASHINGTON, D.C. -- On the heels of President George W. Bush's announcement of Marie L. Yovanovitch and James F. Jeffrey to serve as Ambassadors Extraordinary and Plenipotentiary of the United States of America to the Republics of Armenia and Turkey, respectively, the Armenian Assembly of America has called attention to a U.S. filing with the International Court of Justice (ICJ) concerning the United Nations Genocide Convention squarely acknowledging the Armenian Genocide as a crime.

The document reads in part: "The Genocide Convention resulted from the inhuman and barbarous practices which prevailed in certain countries prior to and during World War II, when entire religious, racial and national minority groups were threatened with and subjected to deliberate extermination. The practice of genocide has occurred throughout human history. The Roman persecution of the Christians, the Turkish massacres of Armenians, the extermination of millions of Jews and Poles by the Nazis are outstanding examples of the crime of genocide."

Moreover, this 1951 document recently discussed by leading genocide legal authority Professor William A. Schabas of The Irish Centre of Human Rights also reads: "This was the background when the General Assembly of the United Nations considered the problem of genocide. Not once, but twice, that body declared unanimously that the practice of genocide is criminal under international law and that States ought to take steps to prevent and punish genocide."

The United Nations General Assembly Resolution of 1946, 96 (I), defined the crime of genocide as: "Genocide is a denial of the right of existence of entire human groups, as homicide is the denial of the right to live of individual human beings; such denial of the right of existence shocks the conscience of mankind, results

in great losses to humanity in the form of cultural and other contributions represented by these human groups, and is contrary to moral law and to the spirit and aims of the United Nations."

Many instances of such crimes of genocide have occurred when racial, religious, political, and other groups have been destroyed, entirely or in part.

Additionally, in 1948 the United Nations War Crimes Commission invoked the 28 May 1915 Allied declaration denouncing crimes against humanity and civilization in connection to the Armenian massacres. "The warning given to the Turkish Government on this occasion by the Governments of the Triple Entente dealt precisely with one of the types of acts which the modern term 'crimes against humanity' is intended to cover, namely, inhuman acts committed by a government against its own subjects."

The 1951 statement is consistent with the legislative history of the U.S. ratification of the Genocide Convention, President Reagan's 1981 Proclamation 4838 ("Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it - and like too many other such persecutions of too many other peoples - the lessons of the Holocaust must never be forgotten."), the 2003 International Center for Transitional Justice endorsed by President Bush, which concluded that "the Events [of 1915], viewed collectively, can thus be said to include all of the elements of the crime of genocide as defined in the Convention, and legal scholars as well as historians, politicians, journalists and other people would be justified in continuing to so describe them," the 1993 court decision in Krikorian v. Department of State (where the D.C. Federal Court of Appeals confirmed that U.S. policy recognizes the Armenian Genocide) and the 42 U.S. States that have affirmed the Armenian Genocide.

Rep. Royce Raises Concerns At Committee Hearing Over Azerbaijani Military And Turkish Blockade

WASHINGTON, D.C. -- Today, Rep. Ed Royce (R-CA) voiced his concerns about the current political situation in the Caucasus during the House Foreign Affairs Committee hearing, "The Caucasus: Frozen Conflicts and Closed Borders."

"The political situation in the Caucasus is cause for great concern. The buildup of the Azerbaijani military and fiery rhetoric from its leaders has raised the possibility of armed conflict. The continued Turkish blockade of Armenia has also served to destabilize the region," said Royce.

Azerbaijan's bellicose rhetoric has peaked the attention of many in Congress. Azerbaijani President Ilham Aliyev has said their military budget "will continue to grow" while its Defense Minister has said that the chance of war with Armenia "is close to 100 percent."

Armenia is faced with limited

options due to Turkey's sealed border. Ninety percent of Armenia's trade crosses Georgian territory, incurring a transport cost of \$2,000 or the equivalent of freight transport from New York to Seattle. "The Turkish blockade of Armenia is costing the Armenian economy dearly," said Royce.

Also raised at the Foreign Affairs Committee Hearing was the subject of the Armenian Genocide. Former U.S. Ambassador to the Ottoman Empire, Henry Morgenthau, witnessed the atrocities carried out against the Armenian people, and recorded them quite vividly. Morgenthau said, "The whole history of the human race contains no such horrible episode as this," referring to the Armenian Genocide.

"These are the words of our Ambassador," said Royce. "If this doesn't constitute genocide, what does, and what will it take to recognize this atrocity as such?"

Expert On Armenian Genocide Joins Clark University Faculty Taner Akcam Was Political Prisoner In Turkey

WORCESTER -- Clark University has appointed prominent historian Taner Akcam to occupy the Robert Aram and Marianne Kalosdian and Stephen and Marion Mugar Professorship in Armenian Genocide Studies. Professor Akcam is widely admired for his bold and authoritative scholarship, using Turkish sources, on the genocide of the Armenians by the Turks in the early 20th century.

Professor Akcam joins Clark's Strassler Family Center for Holocaust and Genocide Studies, effective July 1. Formerly a visiting professor of history at the University of Minnesota and a visiting scholar at the Armenian Research Center, University of Michigan-Dearborn, Professor Akcam serves on the editorial board of *Genocide Studies and Prevention*, the official journal of the International Association of Genocide Scholars.


At Clark, Professor Akcam will teach the History of the Armenian Genocide and the History of the Modern Middle East.

Professor Akcam is as renowned for his scholarship as he is for his courageous political actions championing freedom of the press, the right to pursue scholarly investigation, and the protection of civil liberties," said Deborah Dwork, Rose Professor of Holocaust History and Director of the Strassler Center. "We are delighted and very proud that he has joined our faculty."

Professor Akcam grew up in Turkey, where he was imprisoned for his participation in free press publications. Amnesty International publicized his plight as a prisoner of conscience in 1976. After a dramatic escape, Akcam received political asylum in Germany, where he earned a Ph.D. from the University of Hannover and worked with the Hamburg Institute for Social Research on the historical use of violence and torture in Turkey.

Professor Akcam has authored several scholarly works, as well as numerous articles in Turkish, German, and English. His most recent book, "A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility" (Metropolitan Books, 2006), won stellar reviews.

Akcam's life and work have been featured in four critically acclaimed documentary films. "A Wall of Silence" (Humanist Broadcast



Professor Taner Akcam

Foundation, the Netherlands, 1997) premiered on Dutch national television and was shown in theaters across the United States and Canada. "Armenian Genocide: 90 Years Later" (Twin Cities Public Television/University of Minnesota, 2005) garnered a regional Emmy nomination and the Eric Sevareid Award for broadcast journalism. "Armenian Genocide" (Two Cats Productions, 2006) aired nationally on most PBS television stations. "Screamers" (Carla Garapidian, 2006), starring the Grammy-winning band System of a Down, was screened at the Cannes Film Festival, the U.S. Congress, and the European and British Parliaments.

In 2007, the Armenian Bar Association presented the Hrant Dink Freedom Award to Professor Akcam as "a champion of historical truth about the Armenian Genocide and for his courageous defense of liberty and free speech." He has also been honored by the Harvard University Foundation for Intercultural and Race Relations as well as the Massachusetts State Legislature.

"My appointment is a sign of change, with symbolic meaning," Akcam told The Boston Globe (5/29/08). "It is not important, the ethnic origin of the individual in this position; what is important is the approach of the individual to the historic wrongdoing."

In an editorial (6/1/08), the Worcester Telegram & Gazette stated: "Clark's choice of a Turkish-born professor, Taner Akcam, as chairman of Armenian genocide studies is a welcome demonstration of a firm commitment to free inquiry, academic fairness and historical truth."

Belgian Goes On Hunger Strike In Armenian Capital

Continued from page 1

on "the state of democracy in Armenia."

Vandevale also said he was not engaging in politics, but added: "I am a pacifist and I think that in a true democracy people cannot be kept in jail for merely expressing their political views. This is an essential human right. All people are equal regardless of their opinion."

The Belgian's Armenian wife says she is not affiliated with any political party in Armenia, nor is a member of any organization. She says simply seeing the current situation in Armenia, her husband decided to resort to a hunger strike.

"He wants to see Armenia as a democratic country. He says if there are political prisoners in Armenia, it means there is no democracy," she said to RFE/RL.

Gallup Survey: “Atmosphere Of Fear” Or “Provocation”?

By Marianna Grigoryan
ArmeniaNow.com

The recently published results of a Gallup poll shows that 70 percent of Armenia's population is afraid to express their political views.

About 1,000 residents aged 15 or older were interviewed on such issues as freedom of speech, with a sampling error of plus or minus 3 percent.

The organization's experts register that among other issues, a deep mistrust of politicians is taken as a serious issue in Armenia.

Along with “mistrust”, the index of expression about individual political preferences is also worrisome, the report says.

While in 2006 to the question “In your opinion, how many in our country, if any, are afraid to openly express their political views?” about 50 percent in Armenia answered “most” or “many”, then in 2007, the number of “those afraid” has increased by at least 20 percent reaching 70 percent.

In the survey conducted among former Soviet countries, a similarly high index of “fear” as in Armenia was registered only in Tajikistan. Then Armenia is followed by Moldova (more than 60 percent).

In neighboring Azerbaijan 60 percent avoid expressing their political views, while in Georgia and Russia the percentage figures are 55 and 40, respectively, according to the survey.

“In 10 of 14 former Soviet republics Gallup surveyed, residents' likelihood to say most or many people in their country are afraid to openly express their political views rose significantly between 2006 and 2007. In seven countries, the proportion responding this way now represents a majority,” the Gallup report says.

The “atmosphere of fear” that became a topic for heated discussion especially after the bloody events of March 1 in the aftermath of which more than a thousand people were detained by police and the opposition stated the presence of scores of political prisoners, is not new in Armenian reality, according to political analysts.

“Naturally, the atmosphere of fear aggravated especially this year in the periods before and after the presidential election,” says political analyst Aghasi Yenokyan. “People see that they may be detained and persecuted for participation in marches, a large number of well-known opposition members are in custody, some are in the underground. Isn't it all enough for an atmosphere of fear? Though, despite all this the anger of people is so great that they overcome this feeling unlike for example it was last year.”

Governing Republican Party of Armenia lawmaker Eduard Sharmazanov

says that he does not trust the results of such surveys. He says that perhaps there is some deficit of “justice and confidence” after the March 1 events, however insists that there can be no word about an atmosphere of fear.

“If someone goes around the republic today, will he really have an opinion that people are afraid to express their political views? Of course they won't,” Sharmazanov says. “Public rallies and



marches, political walks show that people are free. It is enough to go to Northern Avenue and see how people express their views.”

In mid-March Armenian lawmakers hastily adopted legislative amendments giving the authorities the muscle to ban demonstrations and rallies practically at will. Northern Avenue has since become a meeting point for the Armenian opposition where they have organized so-called “popular” or “political” walks to date.

Despite this, even during those walks numerous cases were registered when people were detained by police.

Artur Sakunts, head of the Vanadzor-based regional branch of the Armenian Helsinki Citizens' Assembly, says that the results of the Gallup survey are not surprising.

“That people in Armenia can be persecuted for political views is not news of course, however I want to say that as a result of continual pressures in the recent period people have become braver and overcome the fear,” Sakunts said.

Sociologist Aharon Adibekyan, who heads the Sociometer center, insists that Gallup results are far from reality.

“The post-election developments could not but have an impact on the formation of an atmosphere of fear,” Adibekyan tells ArmeniaNow. “However, the Gallup questions are mainly incorrect and are not meant for our country. We think that their data cannot be trusted. This is not a survey but something like a provocation.”

ATP's Nursery Micro-Enterprise Program Recognized As National Winner Of Energy Globe Award For Sustainability

BRUSSELS -- implemented by Armenia Tree Project (ATP) was selected as the National Winner for Armenia of the Energy Globe Awards, also known as the World Award for Sustainability. ATP representatives attended the awards ceremony on May 26 at the European Parliament in Brussels, where the program was selected from among 853 projects from 109 nations.

During the televised evening gala attended by 1,000 guests in the Plenary Hall of the EU Parliament, an honorary Energy Globe Award was presented to Nobel Peace Prize laureate Mikhail Gorbachev. EU Parliament President Hans-Gert Pottinger and EU Commission President Jose Manuel Barroso presented the award to Mr. Gorbachev for his leadership role as a cofounder of Green Cross International.

The innovative ATP program recognized by the Energy Globe Awards earlier in the day is mitigating poverty-driven deforestation by creating micro-enterprise tree nurseries in the Getik River Valley of northern Armenia. These nurseries are owned by hundreds of Armenia's most impoverished families, who have doubled their annual income by participating in the backyard nursery program.

The afternoon program at the European Parliament included remarks

by President Mikhail Gorbachev and Maneka Gandhi, chairwoman of the Energy Globe Awards jury. The most innovative and sustainable projects from over 100 countries were recognized, from alternative energy projects in Bangladesh, Georgia, Kenya, Nicaragua, Poland, and Sri Lanka, to forestry projects in Argentina and Honduras.

The Energy Globe Awards was initiated by Wolfgang Neumann of Austria in 1999, and he is one of the presidents of the Energy Globe Foundation. Mr. Neumann has been involved with energy efficiency projects for 25 years and he has developed significant expertise in the field. During the evening program, awards went to a Peruvian waste management program, a project building wells in Mozambique, a parabolic power plant in Spain which produces emission-free energy, and a South African project that raises youth awareness of environmental issues. The overall winner was Austrian-based Fronius International, which operates zero emissions vehicles with hydrogen fuel produced by photovoltaic cells and electrolysis.

The television gala also included remarks by former UN Secretary General Kofi Annan and EU Council President Janez Jansa, as well as performances by Dionne Warwick, Alanis Morissette, and Zucchero.

European Court Judges In Favor Of A1plus TV

Continued from page 1

cants' complaint about being refused broadcasting licenses on seven separate occasions.

A1 Plus, the only national channel that was not controlled by the Armenian authorities, was taken off the air in April 2002 after losing its broadcasting frequency in a tender that was administered by a president-appointed regulatory body. The National Television and Radio Commission (NTRC) did not provide clear reasons for its decision then and has blocked all of the company's subsequent attempts to win another frequency despite international pressure exerted on Yerevan.

The company's founding chairman Mesrop Movsesian wrote to the NTRC requesting reasons for the refusals of Meltex's bids, but the NTRC repeatedly replied that it only made decisions as to which was the best company, following which it granted or refused broadcasting licenses. Meltex brought several sets of proceedings in which it sought to have those decisions annulled and complained about the NTRC's failure to give written reasons for its decisions to refuse broadcasting licenses. Ultimately, the Armenian courts dismissed Meltex's claims as unfounded, finding that the calls for tenders concerning those seven bands had been carried out in accordance with the law.

The Strasbourg-based Court that Meltex lodged an application with in August 2004 found that the NTRC's refusal of Meltex's bids for broadcast-

ing licenses had effectively amounted to an “interference” with their freedom to impart information and ideas.

The Court considered that “a procedure which did not require a licensing body to justify its decisions did not provide adequate protection against arbitrary interference by a public authority with the fundamental right to freedom of expression.”

“The Court recalled the guidelines adopted by the Council of Europe's Committee of Ministers in the domain of broadcasting regulation which called for open and transparent application of the regulations governing licensing procedures and specifically recommended that “[a]ll decisions taken ... by the regulatory authorities ... be ... duly reasoned”. Similarly, the Court pointed to a Resolution concerning Armenia by the Council of Europe's Parliamentary Assembly of 27 January 2004 which had concluded that “the vagueness of the law in force ha[d] resulted in the [NTRC] being given outright discretionary powers,” the statement said.

The Court therefore concluded that the interference with Meltex's freedom to impart information and ideas, namely having been refused a broadcasting license on seven separate occasions, had not met the requirement of lawfulness under the European Convention, in violation of Article 10.

Since A1 Plus was controversially denied a new broadcasting license in 2002, New York-based watchdog Freedom House has ranked Armenia among countries with not free media.

**The Armenian Teletime
Is Back On Channel 18**
Not 1 Hour, Not 2 Hours, Not 3 Hours But 24 Hours Per Day
7 Days Per Week, Free
No Subscription Fee - Plus 40 Additional Channels
For info call The Armenian Channel (818) 982-2400

Eastern Diocese of the Armenian Church Whitney Museum To Lend Arshile Gorky Masterpiece For Upcoming Diocesan Art Exhibit

NEW YORK -- The Board of Trustees of the Whitney Museum of American Art in New York has generously agreed to lend arguably the most notable painting by Arshile Gorky, entitled *The Artist and His Mother* (c.1926-36), to the Diocese of the Armenian Church of America (Eastern).

The Artist and His Mother will be on display as part of "Art @ the Cathedral: Giving Form to Faith," an exhibition of work by major 20th and 21st century Armenian-American artists organized in celebration of the 40th anniversary of the consecration of St. Vartan Armenian Cathedral.

The Gorky painting will be exhibited at the Diocesan Center, 630 Second Avenue, New York, N.Y., only for one day on Thursday, June 19, 2008, starting at 2 p.m. Other works in the exhibition will remain on view until June 24, 2008. Hours are 11 a.m. to 7 p.m. June 20-23, and 11 a.m. to 2 p.m. on June 24. The exhibition is free and open to the public.

An opening-night concert featuring renowned Armenian-American art-



Arshile Gorky's "The Artist and His Mother," on loan from the Whitney Museum of American Art, will be on display at the Diocesan Center on Thursday, June 19.

ists Lucine Amara, soprano; Sahan Arzruni, piano; and Ani Aznavoorian, cello; will begin at the Cathedral at 7:30 p.m. Tickets for the concert are \$20 for adults and \$15 for students. To purchase tickets, call the Diocese at 212-293-1270.

The University Of Michigan To Hold An International Conference On "The Armenian Apocalyptic Tradition"

The Armenian Studies Program at the University of Michigan is pleased to announce an international conference on "The Armenian Apocalyptic Tradition: A Comparative Perspective." The conference will take place at the University of Michigan, Ann Arbor, October 16-19, 2008.

This is the second conference on the theme which the Armenian Studies Programs at the Hebrew University of Jerusalem and the University of Michigan, Ann Arbor, had independently conceived but jointly planned. The first conference was organized by the Hebrew University of Jerusalem and took place in Jerusalem in 2007.

The Ann Arbor conference will highlight the Armenian Apocalyptic tradition in the broadest sense of the word, and in a comparative context, in both literature and the arts. Scholars from Armenia, Europe and the USA will discuss eschatological and millennial themes, visions and prophecies, maledictions and revelations, ori-

gins and apocrypha, and related topics in this important but inadequately explored field. Within the larger comparative context, papers will highlight apocalyptic themes common to the Syriac, Byzantine, Coptic, Ethiopic, Slavonic, Georgian and Armenian traditions, or comparative aspects of one or more of these traditions. Papers dealing with visual representations of such elements in these traditions will illustrate their reflection and interpretation in art.

It is hoped that the comparative approach adopted by the conference will shed much new light on the presence of seers and the imaginary and imaginative ways in which they reflected the religious-cultural concerns and social-political aspirations of their respective traditions. The proceedings will be published as a volume in English. Professor Kevork B. Bardakjian is the main convener of the conference.

The conference is open to the public.

Swedish Parliament Refuses To Recognize The Armenian Genocide

Continued from page 1

how the assaults shall be classified. - [in regard to the development in Turkey] - in the time being, it would be venturesome to disturb an initiate and delicate national process. - [which could fuel the extremists in the country]

The more the debate went on, the more it was revealed that no MP could explain, less defend, any of the above mentioned arguments, save for maybe the last one. During the debate, Member of Parliament Hans

Linde (Left), talking about the arguments stated in the document repeatedly asked the members of the alliance parties to explain the argumentation in the report and answer three simple and straight forward questions, namely 1) Who are these researchers disagreeing on the reality of the 1915 genocide? 2) If the 1915 genocide can not be recognized due to the chronology of the 1948 UN Convention, how come then the Holocaust is recognized? 3) Why should the fear of extremists inside Turkey dictate the freedom of

Armenian Genocide Museum of America And Near East Foundation Enter Into Cooperation Agreement

NEW YORK -- The Armenian Genocide Museum of America (AGMA) and the Near East Foundation signed an agreement of cooperation on June 12 at the Foundation's international headquarters in New York City.

Signing the agreement on behalf of the two organizations were Van Z. Krikorian, AGMA Trustee and Building and Operations Committee Chairman, and Shant Mardirossian, Near East Foundation Board Chairman. Also present at the signing were Near East Foundation President Alexander Papachristou, Dr. Rouben Adalian, Director of the AGMA, and Dr. Hayk Demoyan, Director of the Armenian Genocide Museum-Institute in Yerevan, Armenia.

"This agreement opens a treasure trove of historical Armenian Genocide era documents and artifacts for use in the museum's exhibits," Krikorian said. "We are very pleased to be forging a partnership with the Near East Foundation to educate the public on one of the most significant periods of both Armenian and American history." The Armenian Genocide Museum of America is slated to open in 2010 in Washington, DC.

"The archives of the Near East Foundation house thousands of documents which exemplify the first international humanitarian undertaking of this sort by the American people," Mardirossian said. "Not only do the archives tell us the stories of countless Armenian orphans, but they deliver them through the journals, diaries, and writings of the Near East Relief workers. This museum, in the heart of Washington, DC, will serve as a tribute to their heroic efforts."

The Near East Foundation is the successor organization to the American Committee for Armenian and Syrian Relief, which was founded in 1915 and later incorporated as Near East Relief in 1919 by an act of Congress. Near East Relief established and operated orphanages, hospitals, and schools throughout the Balkans, Caucasus, and the Near East to ease the suffering of the Armenian Genocide survivors seeking refuge from the Ottoman Empire.

"Near East Relief was at the fore-

speech in the Swedish Parliament? None of the defendants could give an answer. This actually might be the only light in the otherwise somewhat embarrassing situation that the MPs were faced with when trying to evade the questions in whole. Mats Sanders (Moderat/Conservatives) had, literally nothing to add but to refer to the report text. Alf Svensson (Christian Democrats), in regard to the "disagreement among researchers", was asked to name only one serious researcher who renounces the 1915 genocide. He defended the proposition by stating that he "believes in the information they receive from the Foreign Services? I believe that this is the truth, and if it is proven otherwise, then I am truly sorry.? I am not quite sure if Mr.

front of America's efforts to respond to the human suffering that occurred in the wake of the Armenian Genocide," Krikorian said. "Armenians in the United States and all over the world benefited directly or indirectly from this monumental undertaking."

According to Near East Foundation records, from 1915 to 1930 the Near East Relief administered \$117 million worth of assistance and is credited with saving a million lives and providing vocational training to 132,000 Armenian orphan children.

"Millions of dollars were raised through appeals in the media, at public rallies, in churches and synagogues, and in schools," Mardirossian said. "Not only were funds raised, but hundreds of Near East Relief volunteers were on the ground ministering to the suffering survivors of the Genocide, delivering food, clothing, and materials, but most of all comfort and hope. Many risked their lives and several gave their lives for this noble cause. Their stories and memories should be preserved as an example of the American spirit."

This agreement with the Near East Foundation is the second cooperative agreement AGMA has forged in recent months. In April, the museum entered into a partnership with the Armenian Genocide Museum-Institute at the Tsitsernakaberd Memorial Complex in Yerevan, Armenia.

The resources and expertise from the genocide museum in Armenia and the valuable archival materials from Near East Relief will complement other artifacts and documents to be incorporated in the AGMA exhibits, which are being designed by the preeminent Washington, DC area firm of Gallagher & Associates.

The museum will be housed in the historic National Bank Building in Washington, DC, at 14th and G Streets, NW, just blocks from the White House. When completed, it will be the first international class museum in the Armenian Diaspora dedicated to preserving and honoring the memory of the victims and survivors of the Armenian Genocide.

Svensson really believes in what he stated in that sentence. But then again, who, if not a Christian Democrat would safeguard issues such as moral, human dignity, and stewardship.

The debate lasted over three hours, during which the present audience agreed upon one certainty: no one of those recommending the rejection of a recognition could, based on the alleged arguments in the report, explain, less defend their case. It was soon obvious that there simply were no sustainable arguments to be given to explain why Sweden can not recognize the 1915 genocide. The "no" was purely a political decision for maintaining good relations with Turkey, nothing else.

Vahagn Avedian

ԻՐԱՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԻՊՆՈՍԱԳՈՒԺՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՏՆ ՈՒ ԳԻՏՈՒԹԻՒՆԸ

ՔԻՒԾԿ ՑԱՍՐՈՒԹԻՒՆ ՍԱՂՐԵԱՆ

ՄՈՒՏՔ

Վերջին տարիներուն, «Հիպնոս»ը լուրջ կարեւորութիւն ստացած է եւ լսողունուած իբրև վաւերական մէկ մասնածիւղի հանգամանք առողջապահական դրութենէն ներս: «Հիպնոս»ի գործածածթիքնին բնական ու միջոցառումները ոչ խորհրդաւոր են, ոչ ծածուկ եւ ոչ ալ գժուար: Անոնք արդիւնք են այն տրամաբանական սկզբունքներուն որ կը գտնուին «Հիպնոս»ի մէջ ընդգրկուած մտքի տեսութեան-թեօրիացին:

Եթէ «Հիպնոս»ը բախդատելու ըլլանք դասական, արեւմտեան, հիփոկրատեան բժշկութեան հետ, զայն եւ անոր կիրարկումի տարբեր մէթուները պիտի նկատենք իբրև լրացուցիչ (complementary), մասնաւորաբար վարուելակերպակին փոփոխութեանց կարեւոր հարցին մէջ: «Հիպնոս»ը, այս իմաստով անհատական վարուելակերպի փոփոխութեան վաւերական միջոց մըն է:

II. Ի՞՞Չ է «ՀիՊՆՈՍ»Ը

«Հիպնոս»ը մարդոց եւ կենդանիներու համար բնական վիճակ մըն է: Առանց անդրադառնալու, մարդ յաճախ կը գտնուի «Հիպնոսացած» վիճակի մէջ, ինքնաշարժ քշելու ատեն, ֆիլմի եւ թելեվիզիոն դիտելու ժամանակ, երաժշտութիւն եւ գիրք մտիկ ընելու եւ կարդալու ընթացքին, եւայլն:

Դարերու ընթացքին, մէկ կամ միւս ձեւով, «Հիպնոս» կիրարկուած է «շաման»ներու (shaman), «բուժող»ներու, «կախարդ բժիշկ»ներ» (healer, witch doctors) կողմէ: Նաեւ գոյութիւն ունէին եպիպուսի, չնդկաստանի, հատակոյ եւ Յունաստանի մէջ «քունի տաճարներ» (sleep temples) ուր մարդիկ կը յաճախին քունի միջոցաւառողջութիւն գտնելու համար:

Ցոյն լեզուի մէջ, «Հիպնոս» նշանակէ քուն, սակայն այս քառին գործածութիւնը, հիպնոսաբուժութեան արուեստի եւ գիտութենէն ներս սխալ հասկցուած է: Շիտակ է որ «քունի» բաժին մը կայ հոս, որ սակայն բոլորովին տարբեր է մեր գիշերային, սովորական քունէն: Ընդհակառակը, «Հիպնոս»ի ժամանակ, ենթական շատ հեռու է «քննանալէ»: Այս հասկանալու համար, անհրաժեշտ է նկարագրել եւ բացատրել մտքի տեսութիւնը կամ «թեօրիան», այն ձեւով որ հասկցուած է «Հիպնոս»ի ընթացքին:

III. ՄՏՔԻ ԹԵՕՐԻԱՆ՝ «ՀԻՊՆՈՍ»Ի ՄԷՋ

Հաստ այս տեսութեան (theory of mind) մարդկային միտքը կը քաղանայ երկու անջատ մասերէ, որոնք սակայն սերտօրէն կապուած են իրարու, զիրենք բաժնող եւ զիրենք կապող իւրացաստուկ բաժինով մը:

- Մտքի գիտակից մասը (consciousness): Այս մասը կը կազմէ ընդամէնը մտքի 12% տոկուը եւ իր յատկանիշերն են □ տրամաբանութիւնը, (logic), մտածողութիւնը (reason), վերլուծումը, (analysis), որոշումը (decision) եւ կամքը (will): Մտքի գիտակից մասը կը գործէ մարդու առօրեայ, արթուն վիճակի մէջ: Հետեւեալ հարցը կայ սակայն: Եթէ մէկը ուզէ իր վարուելակերպը

փոխել, օրինակի համար, եթէ ծխող է, ծխելը դադրեցնել, կամ գէր է, ուզէ նիհարնալ, եւ նման պարագաներ, իր ազատ կամ քով յաճախ անկարող կ'ըլլայ այս սովորութիւններէն ձերագատուիիլ: Պատճառը այն է որ անոնք տարիներու ընթացքին թափանցած են իր ենթագիտակիցին մէջ, եւ հոն է որ պէտք է փնտուել անոնց վերացումը, դարձանառումը:

- Մտքի ենթագիտակիցը կամ անգիտակիցը (Subconscious or unconscious)

Յիշեցինք արդէն քիչ առաջ: Մտքի այս մասը կը կազմէ 88% տոկուը, եւ հոն է որ կը գտնուի ամբողջ կեանքի տեսութեան փորձառութիւնները, կեանքի «sciript»ը կամ շտեմարանը, բոլոր հաճելի եւ ոչ-հաճելի սովորութեանց:

Գիտակից եւ ենթագիտակից մասերը իրարմէ բաժնուած են «քրիտիկական» (critical) ճանչցուած մասով մը, որ մէկէն միւսը փոխանցելու պարտականութիւնը ունի, տեսակ մը քարտուղարի դեր կը կատարի երկուքի միջեւ:

«Հիպնոս»ը ընթացքին, մտքի գիտակից մասը կ'ենթարկուի տեսակ մը «գունի», որպէսզի կարելի ըլլայ թափանցել ենթագիտակիցին ներս, ձեռք զիշելու համար անհրաժեշտ, փնտուած վարուելակերպի փոփոխութիւններուն ունի ամասկ մը քարտուղարի դեր կը կատարի երկուքի միջեւ:

IV. «ՀԻՊՆՈՍ»Ի ՄԱՍԻՆ

ՍԽԱԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ
Հիպնոսաբուժութեան արուեստի եւ գիտութեան կիրարկումի ընթացքին, զարմանքով նշանառ եմ որ մարդիկ առ հասարակ, բայց յատկապէս հայ համայնքի պատկանող մարդիկ ոչ միայն վերապահութիւններ, այլ սխալ տեղեկութիւններու ունին «Հիպնոս»ի մասին: «Հիպնոս»ը հիմնուած է միտք-մարմին-հոգի եռեակի նոր ըմբռումին վրայ, ըստ որու միտքը մէծ եւ գորաւոր ազգեցութիւն ունի մարմնի գործառութեանց վրայ եւ փոխադարձաբար: «Հիպնոս»ի դարմանումի միջոցը կը կայանայ մարդկային մտքի միջամտութիւնը մարմնի վրայ: Ներկայիս, այն համոզումը կայ բժշկութեան մէջ որ այս երեքը – միտք, մարմին, հոգի – առանձին-առանձին գոյացութիւններ չեն, այլ մէկ եւ ամբողջական միաւոր կը կազմէն եւ համատեղ կը գործն մարմնէն միտք յատկանիշերն են, այլ մէջ եւ ամբողջական միաւոր կը կազմէն եւ համատեղ կը գործն մարմնէն ներս փոփոխութիւններ յառաջացնելու համար, եւ առանց գեղերու գործածութեան, այլ միայն ներշնչում-թեւալդրութեանց միջոցաւ:

Դժբախտաբար, ինչպէս ըսուեցաւ, շատ մը սխալ մօտեցումներ տարածուած են «Հիպնոս»ի մասին: Որո՞նք են այդ սխալ ըմբռումները:

- Թէ «Հիպնոս»ը խորունկ քուն կը նշանակէ որմէ մարդիկ չեն կրնար արթնալ: Ինչպէս նկարագրուեցաւ, «Հիպնոս»ը մտքի գիտակից մասին ժամանակաւոր առկանումն է, որպէսզի կարելի է ենթագիտակիցին «ներս մտնել»:

- Թէ «Հիպնոս»ի ժամանակ,

ենթական իր «քոնթրոլ»ը, հակաշիռը կը կորմացնէ եւ կը «յանձնուի» հիպնոսաբոյցի «քոնթրոլ»ին: Բոլորին սխալ ըմբռում մըն ալ այս է: Արհեստին մէջ յաճախ կը կրկնենք որ «բոլոր հիպնոսաբոյները» սեփական հիպնոսաբոյներն են» (all hypnosis is self-hypnosis) բուժումը, դարձանառումը ենթական ինքնին է որ կը ճշդէ, հիպնոսաբոյցը պարզապէս միջնորդ մըն է, դիւրացնող մըը (facilitator):

- Թէ ենթակայէն գաղտնիք կը կորզուի: «Հիպնոս»ը մտքի առաւել բնական եւ արթուն վիճակն է, եւ ենթական որ «հիպնոս»ի կ'ենթարկուի առվորդականէն աւելի արթուն վիճակն է մէջ կ'ըլլայ, ուրեմն գիտակից է բոլոր անցուադրէնուն: Անպէս որ գաղտնիք կորզելու հարց չկայ:

- Թէ «Հիպնոս»ը կը օնքի դէմ է: Այս եւս բոլորովին սխալ կամ ծածութիւնները է Նոյնիսկ Ս. Գրքի մէջ լիշուած «Հիպնոս»ի օրինակներ կամ թէ չին եւ թէ նոր կատարաններու: Անպէս որ գաղտնիք կորզելու հարց չկայ:

- Թէ «Հիպնոս»ը կը օնքի դէմ է: Այս կը առաջին «Հիպնոս»ը գործածողը նոյնինքն Աստուած էր, որ Ադամը մտցուց «խոր քունի» մէջ, որպէսզի իր կողի ուսկրիէն եւան տեղէդէ: Այս մասին վկայութիւնը կայ Ծննդոց գորքին մէջ:

- Մատացել սխալ ըմբռումները – թէ «Հիպնոս»ի ընթացքին, բնականները շան պէս կը հաջեն, կամ հաւերու պէս կը կրկնան, կամ ոճիր կը գործնեն, կամ պանք կը կողոպտն եւալըն, բոլորովին սխալ երեւոյթներ են, ֆիւմի կամ թատրութիւններու ունի ամուսին միտքի միջինութիւնը:

Կրկնենք «Հիպնոս»ը պարզապէս աւելի սուր ուշացրութեան վիճակն մըն է որու ընթացքին ենթական երուց պէտք է առաջարկերէն ոմանք կը վերաբերին ցաւերու նուազեցման, վախերու (փօփիա) յաղթահարման, ծինելու դադարեցման, եւայլն:

V. ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախապէս ակնարկութիւն եղաւ «շամաններ», «կախարդ բժիշկներ» եւ «քունի տաճարներու» մասին: Եթէ հիփոկրատեան կամ արեւմտեան բժշկութիւնը 2500 տարիներու պատմութիւն ունի, արեւելքան ճանչուած աւելի գալութեան ընդուածը: Անպէս որ գաղտնիք կորզելու հարց չկայ:

Առաջին անգամ ըլլալով, զուցերիացից բժշկ Փարանելիութեան կամ պատմութիւնը առաջնանկան էր (magic nets) բուժում յառաջացնելու համար: Այս կը պատահէր 15րդ դարուն: Աւելի ուշ, 18րդ դարուն, նոյն մագնիսները պիտի գործածէր Մաքմիթլուն զել անունով վարդապետ մը, որուն աշակերտներու սահմանութեան ամուսին վերաբեր է: 1765 թուականին, Մեսմէր

Ժար. Եզ 19

ՅՈՒԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒՍ ԱՇԽԱՐՀԱԿՈՒԶԱԿՈՒՆ ԳՐՈՂ ՈՒՒԼԻԼԾ ՍԱՐՈՑԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ

Կազմակերպութեամբ՝
Ամերիկայի Հայ Գրողներու Միութեան

ԱՆՊԱՏԿԱՌՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԸ (ՊԱՍՖԱԼԵՏ)

ԳԱՐՈՒՆ ՀԱՐԵԱՆՑ

Այստեղ,ուր մարդկանց լրյա ու
ջերմութիւն նուիրելու համար
շղթայուեց Պրոմեթեսը, կրկին եղաւ
խաւար, ցուրտ եւ սով: Կոռուախնձո-
րի կարգավիճակում յայտնուած եւ
հրէից խաղերի բերանն ընկած փոք-
րիկ հողակտորն այդ անհիծուելով
հանդերձ՝ հազիւ դիմագրաւեց իր
հերթական բնաջնջման օրհասը: Աւե-
լի քան վեց հարիւր տարի պետա-
կանօրէն հալածուած, անպտուղ ապ-
րելուց իւտոյ, վերջապէս վերահիմն-
ուեց մի թագաւորութիւն, որը երեք
անգամ անվանուեց Հանրապետու-
թիւն, սակայն մէկ անգամ որպէս
այդպիսին առողջ չապրեց: բանն
այն է, որ մենք ակամայ ականատեսը
եղանք այն գեղեցիկ փլուզման, որը
մարմնից բացի, ապականեց նաեւ
հոգին: Վերջին շրջանը չարութեան
բերումով մերը համարուեց, քանի
որ մենք նորագոյն թշուառութեամբ
եւ մէր իսկ ճակատագրով նրա
ժամանակակիցը սեպուեցինք: Մեր
մաշկի վրայով անցան քարաքական
բոլոր վայրիվերումները: Մէջտե-
ղում ցցուեց մոմի ու քարիւղի
վերավաճառքը: Արհեստական երկ-
րաշարժից մնացած ու նոյնքան
արհեստական խաւարն ու ցուրտը
ՀՀՇ-ի թողտութեամբ թամնարացան
ու դարձան մահացու վտանգաւոր:

Ամէնուրեք սկսեց բարզավա-
ճել անբարոյականութիւնը եւ գահ
բարձրացաւ անպատկառների մի
ողջ փաղանգ: Եղաւ այն, ինչը
չպիտի լինէր: Ինչն արգելուած էր
այդ մեղի հողակոտորի վրայ: Ծաղկեց
նաեւ սպանդը, որը խորացրեց եւ
վաճիսանի անխուսաբելիութեանը
գամեց արդէն իսկ կիսամեռ լոյս
աշխարհ եկած ժողովրդավարակա-
նութիւնը: Միջազգային հանրու-
թեան տարտին էլ չէր, թէ ցեղասպա-
նութիւն վերապրած մի ազգ այս
անդամ ինչո՞ւ յայտնուեց իր ան-
պատկառների կտուանքի նժարին:
Մարդն էլ հո մոռ չէր որ վիզը ծուած
միսար: Մարդը քաղաքացի է, մտա-
ւորական է, ուագմիկ է: Մարդը
մարդ է վերջապէս, զի ծառերից
շուտ էլ իջել է: Կ'ըմբոստանայ, ապա
կը խարիսխի ողջ արնախում անպա-
տակուների ստերջ թագաւորութեան
հիմքերը, քամուն կը տայ ինչքը,
կ'արագացնի նրա անվառունակ ան-
կումը, եթէ շարունակաբար նկատի
իր հանդէպ հոգեխախտ հետապն-
դումները: Օրն այդ հեռու չէ:
Անսպացոց զոհերի կեանքի գնով
պաշտօնավարութեան հասած թա-
գաւորին էլ ճշտով ինքնասպանու-
թիւն է սպասում: Զգիտեն ե՞րբ եւ
ինչպէ՞ս, բայց դա եւս անխուսափե-
լի է, կը լինի: Պէտք է պատրաստ
լինենք նաեւ այդ ցնցումին:

Մեր այս ախտորոշչից նախա-
բանն ընդամենք կողմնորոշման իրա-
ւումն է տալիս, բնաւ էլ նման չէ
դեղատոմի՛: Իսկ այժմ աւելորդ չե՞ծ
համարի ակնարկն այն մասին, թէ
իրականութեան տաղավարում
յայտնուածն ի՞նչ կապ ունի նոյն
այդ իրականութեան հետ, երբ որ
ինքը միայն միապետութեան պատ-
ուաստուած գլուխն է՝ օտար մարմնի
վրաց: Եւ ծովէծով սանձարձակու-
թիւն փայտիքող այս անկառավարե-
լի Ոճաստանի դրածոյ արքայիկի
աւազանի անունն է բառիս բուն
իմաստով դահճի ու միապետի հա-
կադիր, իրարամերժ պաշտօնները
իւրացրած, նոյնացրած, սեփակա-

Նաշնորհած, մեկուսացրած, սափրա-
գանկերով ամրապնդած անձնաւո-
րութիւնը ճաղատութեան կարուկ
բներումով կենդանի տասպանաքարի է
նման, նրա շրջապատն իր սահմո-
կեցուցիչ կայունութեան պատճա-
ռով ամես քայլող գերեզմանոց լինի:
Ոչ մի ուշագրաւ, իսկապէս արմա-
տական նորոյթ: Ոչ մի շինիչ փոփո-
խութիւն: Բոլորն են վայրկեան
առաջ թագաւոր ու հանրապետու-
թեան դատախազ արթնանում:
Սրտացաւ բժիշկ, հացիթուի, նաւազ,
դպիր ու հոտաղ չկայ: Համայն
հանրապետութիւնը զրասենեակ է,
սրճարան է, ազգացին մկների ժողո-
վի է նման: Շուրջ երկու միլիոն
ճառասան կայ: Զանդ կախողները
պիտի լինեն այսօրուայ երեխաները,
բայց դա շուտ չի լինի, միայն
թագաւորի դիակի վրայով է զալու
ազգային անձեռնմխելի ապագան:
Ուրեմն, հարկ է, որ զուտ արագաց-
ուի նրա վախճանն ու թագաւորու-
թեան անկումը:

Խօսքից գործին անցնենք: Դիպուկ, լաւ, քայլող, դեռ վազգի պատրաստուող գաղափար է սպանելը: Այս պարագայում գործ կ'ունենանք ինքնամբարդասպանութեան հետ: Բոլորիս ձեռքերը մաքուր կը մնան: Վերջին ծափն էլ մաքուր կը լինի: Եթք աշխարհի հայութիւնը լսի, որ արքայ բառիս բուն իմաստովը ոչ եւս է արդէն, վասահօրէն կը ներգաղթի: Քեզ արա, Սփիւռք ջան: Քո երկու քաղաքացիութեան օրէնքն էլ քեզի ընծայ: Անիծեալ Բերիայի կլոնը մարմանդ գետի նմանողութեամբ պարականոն տարածում է եւ պնդացնում իր արմուկները: Ինչպէս խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ եղաւ, այնպէս էլ նախագահականին ճանձեր չեն տպողալու: Ձեր գորի քարը թափէք, սիրուն ընտրողներ, լուրջ գործով զբաղուէք, որ յետոյ ինքներդ չճանճանապէ: Եթէ երէկ չչշ էր, ապա այսօր ՀՀՀ է պէտք, (Հայոց Համագայլին Հարութիւն): Խոտորնակի խոտրնակը մեզանում եւս կը գործի անյապաղ: Որպէս մեզ համար ցանկալի վերջաբեան, իսկ այլոց համար անցանկալի միջադէպ՝ հարկ եմ համարում ձեր խոհեմ ուշադրութեանը հրամցնել Ոճրաստանի բառի բուն իմաստով եկուոր արքայի վերջինը.

- Ելի՛ եկար - հարցողել է նա:
- Հա, զգալ չէի կարող, - ասել
- Է Անդեմը:
 - Ինչո՞ւ:
 - Որովհետեւ պատասխանի կը սպասեմ:
 - Ուժի՞ց
 - Հենց քեզնից:
 - Ի՞նչ ես ուզում:
 - Քո մահը:
 - Ինչպէ՞ս:
 - Ինքնամմարդասպանութեամբ:
 - Ո՞վ ես դու, ողորմելի, որ հաշիր պահանջես:
 - Կէսդ եմ:
 - Կատակո՞ւմ ես:
 - Ամենեւին:
 - Ես կիսեր չունեմ, լլիւ եմ:
 - Դու պարտք ես կեանքով:
 - Երբեք:
 - Բայց թաթերդ արնոտ են:
 - Յեսո՞յ ինչ, ուրիշ պատիժ չկա՞յ:
 - Զէ: Միայն ինքնասպանութիւն:
 - Գործիդ գնա, թափառական, աւելորդ կեանք չունեմ:

- Հաւ չէ, ուրեմն, դժոխքի ճանապարհին կը սատկես:

- Զափաւորիր լեզուդ, թէ չէ կենդանի չես հեռանայ:

- Ահաբեկո՞ւմ ես:

- Զքուիր, Նոստրադամու-ան-նամուսի մէկը:

- Առանց մահուանդ լուրի չեմ գնա:

- Իսկ ինչո՞ւ ես միայն իմ մահը պահանջում, թշուառ:

- Որովհետեւ, հենց դու բացակայում ես, երկրում պարտադիր մի աղյու է լինում:

- Ուզում ես ասել, որ յանձնարարում-հեռանո՞ւմ եմ:

- Ճիշտ այդպէս, ձերդ կազմակերպիչ:

- Օրինա՞կ:

- Աղուէս չենք վարժեցնում:

Բոլոր ճանապարհներն այսօր էլ տանում են Հռոմ: Գրէք ձեր կտակը:

Շուտ:

- Ապերախտի մէկը, քեզ ոչ թէ նախարարի, այլ զուգարանի աթոռ էր համում: Լաւ յատկանիշներս ինչո՞ւ չես թուարկում: Թէ՞ կարծում ես՝ կը տապալուեմ:

- Կրկնում եմ, թաթերդ արնոտ են վաղուց:

- Իսկ ո՞ւմն են մաքուր ջաղու: Այսօր բոլորս ենք տառապում անմաքրութեամբ:

- Միսալում ես, պարոն մակարոն դարձած նախկին համայնավար ընկեր: Մի քեզ նայիր, թէ ումիս ես արդէն նման:

- Ես պատերազմ եմ շահել: Ինքդ քեզ նայիր: Կրծողների դասին ես պատկանում, ճագարամուկ:

- Ինքնասպան եղիր, ինդրում եմ:

- Բայց դու էլ կը վերանաս:

- Անհնար է դա:

- Զասացի՞ր, որ իմ կէսն ես:

- Թքած: Գոնէ մի սիալ կը ճշուի:

ՔԱԶ ՆԱԶԱՐ Ա Ամէն Կիրա Ժամը 10: Կլէնտէլի 2:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՀԵՌՈՒ
ԺԱՄԱՆ
CHARTER CAB
(ԿԼԷՆՏԷՅԼ, ՊԸՀՊ
GLOABCAS
ՀԻՆԳԵԱԲԹԻ ԵՐԵԿՈ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ.. ՄԵծ Ժողովրդական Կլէնտէլի ԱՄԸ Այժմ Կ Glob Արքանեակայի Ամերիկայի, Գանս Ամբողջ Տ Դուք Կը Հայաստան Քաղաքական Կ Երաժշտական Եւ Մանրամասնուք Հեռաճայնե

- Ո՞ր մէկը: Ազատ եւ անկա՞-
խը:
 - Զէ ծովից ծովը:
 - Դաւաճան: Լացից լաց ենք
ժառանգել քո մեղքով:
 - Յեղափոխականի մէկը, այն-
քան բրառուեցիր ծովէ ծով, որ լճից
լիճ էլ չմնաց:
 - Կիրակիս հարամ չանես:
 - Վեր կաց, հաստացել ու
հարստացել ես: Ոսկին նուիրեցիր
հնդիկներին, ուժանիւթը՝ ուռանե-
րին, կոնեակը ծախեցիր ֆրանսա-
ցիներին ջրի ու ձրի գնով, հիմա
քարիւղ վնասուելու պատրուակի տակ
կեղտոտ փողե՞րդ ես լուանում: Վեր
կաց, ես պարանը պատրաստել եմ:
Անպատկառների թագաւորութեան
անկում-վախճանը շատ մօտ է, անար-
գանքի սիւն էլ կայ:
 - Թող արթնանամ, ստոր
ստուեր:
- Ոչ, վեր կաց ու կախուիր,
թիկունքից կրակողի մէկը:
- Առաջ քեզ կը սպաննեմ,
յետոյ ինձ:
 - Համաձայն եմ...
- Բառիս բուն իմաստով թագա-
ւորը տապալուեց իր իսկ երազից
չագատուած: Տարիներ սպասուած
ձնհալը բոնեց եւ ողջակիցեց մայր
երկիրը, երկրորդ հայկականը նոյն-
պէս: Ձնծաղիկը վերջապէս շտկեց
մէջքն իր: Յամաքը նոր կերպարանք
ստացաւ՝ ցնցուելով երկրի պատմա-
կան կրակոցներից, որոնց որպէս
չգրուած օրէնք՝ կրկին թիկունքից
էին: Խելագարուած ամբոխների
արեւն անդրդուելի մնաց: Նա իր
կիկլոպեան միակ աչքով եւ արնա-
կոլու տագնապ որպէս կախուեց
երրորդ Հանրապետութեան մաք-
րուող երկնքից, ուղիղ Արարատնե-
րի գլխավերեւում, որ անհասանելի
մնաց եւ այլեւս չընկնի ժողովրդա-
վարական ցեխաջրերի մէջ:

ՔԱԶ ՆԱԶԱՐ ՈՒՂԻՂ ԵԹԵԲ ՀՕ

Ամեն Կիրակի Երեկոյեան

Ժամը 10:00-ից 12:30

ԿԼԵՆՏԵԼԻ 280-րդ կայանից

**ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԵՇ-ՈՒՍՏԱՏԵՄԻԼԻ ՅԱՅՏԱԳԻՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑՔ
CHARTER CABLE 280-ՐԴ ԿԱՅԱՆ
(ԿԼԵՆՏԵՅՑԼ, ՊԲՐՊԵՆՔ, ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ)
GLOABCAST SATELLITE
ՀԻՆգՉԱՐԹԻ ԵՐԵԿՈՅԵՎՆ ԺԱՄ 10:00-11:00**

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ... ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ...
Մեծ ժողովրդականութիւն Վայելող
Կլէնտէլի ԱՄԳԱ 280-րդ Ալիքը
Այժմ Կը Սփռուի
GlobeCast

Արքանեակային Հեռատեսիլով
Ամերիկայի, Գանատայի Եւ Մեխիֆոյի
Ամբողջ Տարածին
Դուք Կրնաք Դիտել
Հայաստանեան Լուրեր
Քաղաքական Վերլուծութիւններ
Երաժշտական Հաղորդումներ
Եւայլն
Մանրամասնութիւններու Համար
Հեռաձայնել 818.547.9696

ԳԱՂՈՒԹՆԵՐ

ԻՐԱՎԱՅԻ ԿԵԱՆՔ ՈՒԽՏԱԳԱՑՈՒԹԻՒՆ ԴԵՊԻ ՂԱԶՈՒԻՆ

Սուրբ Հոփիսիմէ կոյսի եւ իր ընկերուհիների նահատակութեան դրուագը սերտօրէն առնչուում է Հայաստանում քրիստոնէութեան պետական կրօն հռչակման դէպքերի ընթացքի հետ: Որպէս այդպիսին՝ սրբուհու տօնը մեզ մօտ ազգային եւ եկեղեցական կրկնակի խմաստ եւ նշանակութիւն ունի: Այս թէ ինչու այս տօնը ամենուրեք, Հայաստանում թէ Հայաստանից դուրս, մեր եկեղեցին յատուկ շուրջով եւ հանդիսաւորութեամբ է նշում:

Մեր թեմում եւս այս տօնը նշում է յատուկ ուխտագնացութեամբ՝ դէպի Ղազլին, ուր 1936ից ի վեր ունենք Ս. Հոփիսիմէ անուամբ եկեղեցի՝ կառուցուած հանդիպեցնալ բարերար Յովկաննէս Բարսեղանի նուխրատութեամբ եւ հոգեւոր հովիւր բարեցիշատակ Տ. Յարութիւն Աւ. Քհնչ. Տ. Մեսրոպեանի ջանքերով, ի լիշտակ իր վաղամեռիկ դասեր՝ Հոփիսիմէ Բարսեղանի: Արդարեւ, Երկուշաբթի, Մայիսի 19ի առաւոտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մեպուհ Արք. Մարգսեանը, ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ՝ Տ. Արսէն Քհնչ. Աւետեանի, Տ. Մեսրոպ Քհնչ. Ռաթէսեանի ու Թաթուլ Եղգարեանի, մեկնեց Ղազուին՝ մամնակցելու եւ նախագահելու Ս. Հոփիսիմէի տօնի առիթով տեղի ունենալիք կրօնական արարողութեանց եւ ուխտագնացութեանը: Առաջնորդ Մերազան Հօրը եւ իր ուղեկիցներին Ղազուինի մուտքում դիմաւորեցին Ղազուինի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչները, որոնք Մերազան Հօրն առաջնորդեցին եկեղեցի, ուր ուխտաւորների խուռներած բազմութիւն էր հաւաքուել: Տօնի առիթով մատուցուող Ս. Պատարագը սկսուեց ժամը 10ին, օրուայ պատարագիչն էր Տ. Մեսրոպ Քհնչ. Ռաթէսեանը, Տ. Խորանի վրայ սպասարկում էին՝ Արմոնդ կիսորդ. Մովսիսեանը, Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Մերոց Թարգմանչաց եկեղեցու Երգչախումբը՝ ղեկավարութեամբ Ռոզեն Աւետեանի:

Օրուայ տօնի առիթով առաջնորդ Մերազան Հայրն ուխտաւոր

հաւատացեալներին փոխանցեց իր ողջոյններն ու օրհնութիւնները եւ գնահատեց նրանց մասնակցութիւնը՝ ուխտագնացութեան: Իր քարոզի գլխաւոր բաժնում Մերազան Հայրը նախ խօսեց Հոփիսիմէ եւ Գայիսանէ կոյսերի կեանքի եւ նահատակութեան մասին՝ շեշտելով նրանց հաւատաքն ու Աւետարանի հանդէպ ունեցած յանձնառու վերաբերմունքը: «Այսօր Ս. Հոփիսիմէի հաւատաքը բոլորին ներշնչաման եւ գորութեան աղբիւրն է, ասաց Մերազան Հայրը, հաւատաքով գոտեպինդ կոյսերը հանդիսացան քաջարի վկայուհիներ՝ աւետարանական ճշմարտութիւնների դարերով Ս. Հոփիսիմէի ու Ս. Գայիսանէի հաւատաքը ներշնչել է հայ մայրերին ու իգական սեռի ներկայացուցիչներին»: Իր քարոզի աւարտին Մերազան Հայրը ողջունեց նաև դագուինահայութեանն ու բոլորին ուխտաւորներին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց:

Յաւարատ Ս. Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Ս. Հոփիսիմէ եկեղեցու բարերարի եւ իր հարազատների հոգիների խաղաղութեան համար:

Պատարագից յետոյ Մերազան Հայրը, քահանայ հայրերի ուղեկցութեամբ, այցելեց ուխտաւորներին, գնահատեց եւ օրհնեց բոլորին է:

Կէսօրին Ղազուինի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներին Ղազուինի մուտքում դիմաւորեցին Ղազուինի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչները, որոնք Մերազան Հօրն առաջնորդեցին եկեղեցի, ուր ուխտաւորների խուռներած բազմութիւն էր հաւաքուել: Տօնի առիթով մատուցուող Ս. Պատարագը սկսուեց ժամը 10ին, օրուայ պատարագիչն էր Տ. Մեսրոպ Քհնչ. Ռաթէսեանը, Տ. Խորանի վրայ սպասարկում էին՝ Արմոնդ կիսորդ. Մովսիսեանը, Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Մերոց Թարգմանչաց եկեղեցու Երգչախումբը՝ ղեկավարութեամբ Ռոզեն Աւետեանի:

«Միտք մարմնի վրայ» բուլացման (relaxation) միջոցաւ կը դարձանուին.

- Մարմնային քրոնիկ հիւանդութիւններ, արեան գերնեշում, շաբարախտ, ազմա, եւայլն:
- Մոլութիւններ - սիկարէք, ալֆոլ, թմրադեղեր, եւայլն:
- Հոգեկան տագնապներ - անձկութիւն,
- ընկենուածութիւն, վախ, անինութիւն, եւայլն:
- Մանուկներու յատուկ վիճակներ -ADD, գիշերային մէզ, եղունգի կրծում, եւայլն:
- Ուսումնական եւ սրորդային բարելաւում

ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ (ՍՈՒԻՐՈՒԱԾ ՔԱՂԱՔԱՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՆԱԶԱՐԵԱՆ)

Լոյս շողարձակ եկեղեցի հայկական,

քո շողքի տակ աղերս, աղօքք շարական:

Խաչիդ ցոլքը ուժ ու կորով է բերում,

Մեր սրտերին խաղաղութիւն պարզեւում:

Զանգակմերիդ դողանջը մի երգ է անուշ,

Դշուում է մինչ առաւօտ, երեկոյեան ուշ:

Եղար խորհուրդ առաջնորդ հայկական ցեղին

Տուիր հոգեկան սնունդ մեր հերոս ազգին:

Յին եկեղեցին մեր գիւղի առաքելական,

Վերաշինեցինք նորից կամքով հայկական:

Սուրբ Եկեղեցին, խորան, պատեր խնկարոյր,

Միջուն շողացիր անսպառ, քեզ հազար համբոյր:


Նորից քո հիմքը դրուեց քալաւագիւղում

Սուրբ խաչի հեռուից փայլում է շողում:

ասաց Մերազան Հայրը, նման տօներն ու ուխտագնացութիւնները մեր մէջ վերաբերնացնում են մեր ազգային եւ քրիստոնէական ինքնութեան ու ինքնուրոյնութեան զիտակցութիւնը»:

Ղազուին իր այելցութեան աւարտին առաջնորդ Մերազան Հայրն իր ուղեկիցներով ցաւական այցելութիւն տուեց եկեղեցագաղոցական հոգաբարձութեան անունից ժուլիստա Թարոյնանը Մերազան Հօրն եւ իր ընկերակիցներին բարի գալուստ մաղթեց, շեշտեց նման ուխտագնացութիւնների կարեւորութիւնը, որոնք, վստահաբար, նպաստում են մեր հաւատաքի կենսաւորմանը: Այսուհետեւ խօսք առան Տ. Մեսրոպ Քհնչ. Ռաթէսեանն ու Թաթուլ Եղգարեանը: Ճաշի աւարտին մէկ անգամ եւս Մերազան Հայրն իր գնահատանքը յայտնեց Ղազուինի եկեղեցադպրոցական հոգաբարձութեանը եւ Մերոց Թարգմանչաց եկեղեցու Երգչախումբի խմբին: «Գաղութի փոքրաթիւ լինելն երբեք պատճառ չէ, որ մէնք թերանանք մեր պարտականութիւնների մէջ»,

ՈՒԽՏԱԿԱՐ



Blue Cross of California takes the worry out of health care.

Our goal is to make staying healthy easier with a variety of affordable plans to fit your needs. For over 65 years, Blue Cross has been a leader in California offering quality health care coverage with over 41,000 doctors and 400 hospitals in our network. We offer:

- Prescription Drug Coverage
- Individual and Family Plans
- Plans for Small Businesses
- Dental Coverage
- Medicare Supplement Plans
- Life Insurance
by BC Life & Health Insurance Company
- HSA-Compatible Plans
by BC Life & Health Insurance Company
- Integrated Workers' Compensation
by Employers Compensation Insurance Company

Call now and let me help take the worry out of your health care!

HARUT DER-TAVITIAN

Authorized Independent Agent

1807 W GLENDALE BLVD. #202

GLENDALE, CA 91201

(818) 502-3233

HARUT@EXCELHYE.COM

WWW.EXCELHYE.COM

CA Insurance

License #OB28270



The Power of Blue™

ՄԱՐՁԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՈՒՐՈՒ ԱՌԱՋԱՇԱԽԻՔԻ «ԱՐԱՐԱՏ»Ի ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնութիւնը կայացան 10-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացաւ «Բանանց» մարզադաշտում, որտեղ համառուն թիմը ընդունել էր առաջատար «Արարատ»ին:

Մինչ այս միաւոր չկորցրած «Արարատ»ը կրեց իր առաջին պարտութիւնը՝ անսպասելիորէն զիջելով խոշոր 0:3 հաշուով:



Այսուհետ «Փիւնիկ»ը հիւրենկալու 1:0 հաշուով առաւելութեան հասաւ Գիւմրիի «Շիրակ»ին նկատմամբ:

Դրամատիկ պայքարում ընթացաւ «Միկա» - «Գանձասար» հանդիպումը: 72-րդ րոպէին հաշիւը բացեցին Գիւրերը, սակայն մինչեւ խաղաւարտ «Միկա»յին ոչ միայն յաջողուեց հաւասարեցնել հաշիւը, այլև յաղթել 2:1 հաշուով:

Այս տուրում միմեանց հետ հանդիպեցինք նաեւ ետնապահները՝ «Կիլիկիա»ն եւ «Ռումի»ը: Ինչպէս եւ առաջին շրջանում՝ «Ռումի»ը առաւելութեան հասաւ 3:0 հաշուով:

10-րդ տուրից յետոյ մրցաշարային աղիւսակը 21 միաւորով շարունակում է գլխաւորել «Արարատ»ը:

«Շիրակ» - «Փիւնիկ» 0-1

«Բանանց» - «Արարատ» 3-0

«Կիլիկիա» - «Ռումի» 0-3

«Միկա» - «Գանձասար» 2-1

	Խաղ.	Ցաղ.	Հաւ.	Պարտ.	Կու	Կէտ
«Արարատ» Երեւան	8	7	0	1	18-6	21
«Միկա» Աշտարակ	8	6	1	1	14-5	19
«Փիւնիկ» Երեւան	7	5	1	1	9-3	16
«Շիրակ» Գիւմրի	9	3	1	5	6-11	10
«Գանձասար» Կապան	9	2	2	5	10-13	8
«Բանանց» Երեւան	7	3	1	3	8-4	10
«Ռումի» Երեւան	9	3	0	6	8-9	9
«Կիլիկիա» Երեւան	9	1	0	8	5-24	3

ԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԻ ՀՈՒՉԱՄՐՑԱՐՈՒՄ


Երեւանում աւարտուեց կարէն Ասրեանի յուշամրցաշարը, որտեղ արագ շախմատի կանոններով պայքարում էին 8 յայտնի գրումայտերներ: Վերջին տուրում Լեւոն Արոնեանը 1.5:0.5 հաշուով առաւելութեան հասաւ անգլիացի Մայքլ Ալգամահի նկատմամբ եւ 8.5 միաւորով դարձաւ մրցաշարի յաղթող: Պետեր Լեկոն, որը մի քանի տուր գլխաւորեց մրցաշարային աղիւսակը, 8 միաւորով հանգրուանեց 2-րդ հորիզոնականում: Լաւագոյն եռեակը 7.5-ական միաւորով եղրափակեցին Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Բորիս Գելֆանդը: Գաբրիէլ Սարգսեանը, որը յաջող էր մեկնարկել, վերջին տուրում 0:2 հաշուով զիջելով Գելֆանդին, գրաւեց ընդամենը 6-րդ հորիզոնականը: Էլ աւելի անյաջող հանդէս եկաւ Վլադիմիր Յակոբեանը, որը 5 միաւորով եղրափակեց մրցաշարային աղիւսակը:

Ուղեւ մրցաշարի յաղթող Արոնեանը կը ստանայ 70 հազար ԱՄՆ տոլար պարզեւատրում: 2-րդ տեղին արժանացած Լեկոն կը ստանայ 50 հազար տոլար:

ԴԱԻԻԹ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ 12-ՐԴՆ Է

Արժենթիւնահայ թենիսիստ Դաւիթ Նալբանդեանը 169 միավորով զրադեցնում է 12-րդ տեղը թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի կողմից այսօր հրապարակուած ախոյւնների մրցավագքի վարկանիշային վերջին ցուցակում:

Մպանացի Ռաֆայէլ Նադալը 755 միաւորով 1-ին տեղում է, 2-րդ տեղում է սերպ Նովակ Ջոկովիչը՝ 642 միաւոր, 3-րդ տեղում է չուկեյացացի Ռոժե Ֆեդերերը՝ 545 միաւոր:



Հայ Թելեմամբ Կը Վերադառնայ 18-ր Ալիքի Վրայ

Ոչ քէ մէկ, ոչ քէ 2, ոչ քէ 3 ժամ, այլ Օրուան 24 ժամերը

Տարաբր 7 օր անվճար

Հարկ չկայ բաժանորդագրուելու - 40 թաւելեալ ալիքներ Յաւելեալ տեղեկութիւններու համար դիմել Հայկական Թելեմամ (818) 982-2400

«ԵՈՒՐՈ 2008»-Ի ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԸ

ՔԱՌՈՐԴ Ե ԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒ ՀԱՍԱԼ ՓՈՐԹՈՒԿԱԼ, ԹՈՒՐՔԻԱ, ԽՐՈՒԱԹԻԱ, ԳԵՐԱՍԱՆԻԱ, ՀՈՒԱՆՏԱՍԱ, ԻՏԱԼԻԱ, ՍՊԱՆԻԱ ԵՒ ՈՒՍԱՍԱՆ

«ԵՈՒՐՈ-2008»-ի խմբացին մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: Առաջին խմբում քառորդ եղրափակիչի ուղեգիր մինչ այս արդէն նուածել էր Փորթուկալի, իսկ միւս ուղեգրի համար պայքարում էին Զեխիայի եւ Թուրքիայի հաւաքականները:

Հանդիպման աւարտին 15 րոպէ մնացած 2:0 հաշուով առցելում էին Զեխիայի սակայն 75-րդ 87-րդ եւ 89-րդ րոպէներուն թուրքիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Զեխիայի դարպասը եւ նուածեց անակնակալ յաղթանակը:

Խրուաթիայի հաւաքականը երեք յաղթանակներով ապահովեց առաջին հորիզոնականը Երկրորդ խմբում, Գերմանիա երկու յաղթանակով եւ մէկ պարտութեամբ գրաւեց Երկրորդ տեղը:

«ԵՈՒՐՈ-2008»-ի մահուան՝ Երրորդ խմբի հանդիպումները աւարտուեցին: Մինչ առաջնութեան մեկնարկը ֆաւորիտներ համարուող իտալիային եւ Ֆրանսային Հուանտայի հաւաքականը այս խմբում թողեց սոուերում՝ վատահօրէն գրաւելով առաջին հորիզոնականը:

Իտալացիները վերջին մրցումներին երկրորդ հորիզոնականը:

Չորրորդ խմբում առաջին տեղը գրաւեց Սպանիա երկրորդ տեղը Ռուսիա: Այս խմբում հանդէս եկող Երուպայի ախոյնան Յունաստանի հաւաքականը հրաժեշտ տուալ մրցաշարքին:

ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱԿ

Զեխիա, Փորթուկալ, Զուհցերիա, Թուրքիա
ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆԻՍ

Զուհցերիա - Զեխիա	0-1
Փորթուկալ - Թուրքիա	2-0



ՉՈՐԵՉԱԲԹԻ, 11 ՅՈՒՆԻՍ

Զեխիա - Փորթուկալ	1-3
Զուհցերիա - Թուրքիա	1-2

ԿԻՐԱԿԻ, 15 ՅՈՒՆԻՍ

Զուհցերիա - Փորթուկալ	2-0
Թուրքիա - Զեխիա	3-2

ԴՐԿՐՈՌԴ ԽՄԲԱԿ

Աւստրիա, Խրուաթիա, Գերմանիա, Լեհաստան

ԿԻՐԱԿԻ, 8 ՅՈՒՆԻՍ	
Աւստրիա - Խրուաթիա	0-1
Գերմանիա - Լեհաստան	2-0



ՐԻՆԳՇԱԲԹԻ, 12 ՅՈՒՆԻՍ

Խրուաթիա - Գերմանիա	2-1
Աւստրիա - Լեհաստան	1-1

ԵՐԿՐՈՌԴ ԽՄԲԱԿ

Լեհաստան - Խրուաթիա

0-1	
Աւստրիա - Գերմանիա	0-1



ԳԵՐՄԱՆԻԱ - ԱՎՏՐԻՒ

0-0	
Զեխիա - ԳԵՐՄԱՆԻԱ	3-0

ՉՈՐԵՉԱԲԹԻ, 9 ՅՈՒՆԻՍ

Զեխիա - ՉՈՐԵՉԱԲԹԻ	1-1
ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈՒԱՆՏԱԾ	4-1

ԵՐԵԲԵՐՄԱՆԻԱ - ԵՐԵՎԱՆԻԱ

0-1	
Զեխիա - ԵՐԵՎԱՆԻԱ	2-0

ՉՈՐԵՉԱԲԹԻ, 10 ՅՈՒՆԻՍ

ԵՐԵՎԱՆԻԱ - ՉՈՐԵՉԱԲԹԻ	3-1
Զեխիա - ԵՐԵՎԱՆԻԱ	0-2

ՉՈՐԵՉԱԲԹԻ, 11 ՅՈՒՆԻՍ

ԵՐԵՎԱՆԻԱ - ՉՈՐԵՉԱԲԹԻ	1-1
Զեխիա - ԵՐԵՎԱՆԻԱ	4-1

ՉՈՐԵՉԱԲԹԻ, 12 ՅՈՒՆԻՍ

ԵՐԵՎԱՆԻԱ - ՉՈՐԵՉԱԲԹԻ	2-0
Զեխիա -	

ԳՐԱԼՈՒՅԹ ԹՈՒԱԿԱՆ

Mark Your Calendars

Հայաստանի Անկախութեան Օրուայ ՓԱՌԱՏՈՆ

ՄԵՊԱՆԵՄՔԵՐ 21, 2008



Armenian Independence Day FESTIVAL

To reserve your booth
please call Nor Serount Cultural Association

Չեր կրպակները ապահովելու համար

Հեռախոս՝ Նոր Սերունդ Սշակութային Միութեան

(818) 391-7938